Ն. 4391 — 1899 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2 ԲԼՈՒՄԱՇԱԲԹ — 1317 ՇԱՊԱՆ 11 — ՕՆ ՊԷՏԻՆԱՒ ՍԷՆԷ

20 ԲԱՌԱՊ

ՀԷՐՏԷՒ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՌԱՊ

ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԼԻՅԷ ԹԻՒՃԱՌԻՅԷ ՍԱՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԱՊՕՆԷ ԳԻՅԱԹԼԱՐԸ

	12 այլեզ	6 այլեզ	3 այլեզ
ՍՊԱՄՊՕԼ	140 ղր.	70 ղր.	40 ղր.
ԹԱՇՐԱ	150 »	80 »	45 »

Մէջիտիէ 20 ղրուշտան

صاحب امتياز: جيوەلكيان — جريدهٔ شرقيه

ԵԼՎՄԻ ԿԱԶԷԹԱ

ԻԼԱՆԱԹ ԳԻՅԱԹԼԱՐԸ

1ինմ., 2ինմ վէ 3ինմ սահիֆէ ղր. 5
4ինմիւ սահիֆէ 11ի 10ր. հս. » 3
Մէվատտը նամիայա տարի պէնտլէր մէճմանէն գապուլ օլունճագ վէ տէրճ օլունմայան էվրաք իատէ օլունմայաճագ

Իսարէխանէսի Սիրամաղլու Պապը Ալի Հասատէսինէ նումէրօ 20 ճիվէլէկեան մահալլասընտա տրը։ Քեսֆիէի մէվատտա հագգընտա կազէթանէ սահիֆէ վէ մէտուլա

ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒԲ ՀԱՎԱՏԻՍ

Ինկիլիզ կազէթալարը՝ Լէոհմիրթ-ճէի ասաքիրը մուհաֆրզանըն իքինճի տէֆա օլարագ տիլարը հիւճում իտուպ ֆելաքէթզէտէ օլտըղընա, վէ 101 Ինկիլիզ նէֆէրինին զայի օլուպ 12 քիշինին տէ Թէլէֆինէ սէպէպիյէթ վերտիկինէ միւթէֆիգլէն պէյանը թէէսուֆի իտիյօրլար։

Ժէնէրալ Կաթագը՝ քէնտի մաղլուպիյէթինին՝ Ժէնէրալ լօրտ Մէրթիւէն իլէ պիրլէշմէք իւզրէ գաթ իտէճէկի մէսաֆէյի եանլըշ հիսապ իտիշինտէն իւէրի կէլտիկինի պէյան էթմիշ տիր։

* *

Բարիզտէն շէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Թրանսվալ բէյքը ճիւմհուրը Մ. Գրիւկէր՝ պիր պէյաննամէ նէշր իտէրէք, մէմլէքէթլէրինտէ պուլընմայան Պօէրլերի Թրանսվալա ավէթ էթմէկէ տավէթ էթմիշ տիր։

Ֆիլիբբին ատալարընտա Լիւզոն ատասընըն շրմալ ճիհէթինտէ Զէրվանթէս նամ մահալ գուրպինտէ ալաֆր. դէկտ. Յտէ եէնիէն՝ միհիմմ պիր մուհարեպէ վուգու պուլմուշ տը։ Տէօրթ սաաթ բէք շէտիտ պիր մուհարեպէյտէն սօնրա, Ամէրիգալըլար՝ կրէկօրիօ Բիլարրն Թահթը գօմանտասընտա պուլընան Ակինալտօնը մայէթ ասաքիրինի մաղլուպ վէ բէրիշան էթմիշլէր տիր։ Ասիլերաէն 70 քիշի թէլէֆ վէ մէճրուհ օլմուշ տրբ. Ժէնէրալ Բիլար էօլէշլէր մէյանընտա տը։ Ամէրիգալըլարտան եալընըզ պիր քիշի թէլէֆ օլմուշ վէ 6 քիշի եարալանմըշ տը։

Ժէնէրալ Եուէն՝ Գէնկէտ շէհրինի իշղալ էթմէքտէ օլուպ, պու շէհրտէ 600 Սրանեալ էսիրի պուլընըյօր։

Նէկրօս ատասընտան Հէրալր կազէթասընըն ալտըղը մալիւմաթա կէօրէ, միւազիմ Էշտարա՝ եէրլիլերին պիր իսեանընտա թէլէֆ իտիլմիշ տիր։

Գարատաղ բրէնսինին պիր թալէպի իւզրինէ, էմարէթը մէզքուրէնին ահվալը մալիյէսինի թէտգիգ էթմէքիւզրէ՝ Բուսխա մալիյէ նէզարէթի թարաֆընտան Զէթինէէյէ պիր մէմուր կէոնտէրիլէճէկինի Բէթրսպուրկատա նէշր օրընան պիր կազէթա եազրյօր։ Իշպու մէմուր՝ Գարատաղընն ահվալը մալիյէսինին իսլահընը մուհիպ օլաճագ թէտպիրլէրէ տաիր պիր բարօրթօ թանզիմ էյլէյէճէք տիր։

ՏԱԽԻԼԻՒԷ

Միւսաֆիրէթէն Ցէրսատէթէ կէլմիշ օլան գօնթ տը Թիւրէնին չէրէֆինէ օլարագ էվվէլքի ագշամ Մապէյնը Հիւմայունտա վէրիլէն զիյաֆէթ միւնասէպէթիյլէ, թարաֆը հազրէթը Բատիշահիտէն միւշարէյէհ գօնթա մուրատա Օսմանի, սէֆիր Մ. Բանցայա ալթուն վէ կիւմիւշ իմթիյազ միտալիալարը, գօնթըն եավէրի պինպաշը Պանեսագօ Ցիգարրանէթօյա իքինճի ռիթպէտէն Մէճիտի նիշանը զիշանկարը իհսան պույրուլմըշ տը։

Գօնթ տը Թիւրէն՝ տուն Սթանպուլ ճիհէթինէ կէշէրէք, Զարշուի Քէպիրի, Գէտէսթէնի վէ սայր եէրլերի կէզմիշ տիր։ Ցիւն ագշամ իթալիա սէֆարէթխանէսինտէ պիր զիյաֆէթ վերիլմիշ տիր։

—Զաբօրօյա նամ Բուս զբրհլըսը իլէ պիր թօրթիլ վարօրը էվվէլքի կիւն Իզմիրտէն Պահրը Սէֆիտէ կիթմիշլէր տիր։

—Աւսթրիա իմբէրաթօրը կէշէն բազար էրթէսի կիւնիւ Վիէննատա՝ Անթաքտա Ասորի Բաթրիգինի հուզուրընա գապուլ էթմիշ տիր։

—Գահիրէտէն իշար օլունտըղընա կէօրէ, Պէլճիգա գրալը Լէոբօլտ պու գըշըն Մըսըրը զիյարէթ իտէճէք տիր։

—Ամիրալ Ֆուրնիյէնին գօմանտասը ալթընտա պուլընան Ֆրանսըզ ֆիլօսը Թուլօնա կիթմէք իւզրէ Իզմիրտէն եօլա շրգմըշ տիր։ Ֆիլօ Մէլանիկէ տախի օղրայաճագ տիր։ Ասսթրիա ֆիլօսը տախի ախէրէն Հանեայա եէթիշմիշ վէ կէլճէճէք Մնունդ եօրթուսընտա Բօլայա ավտէթ իտէճէք իմիշ։

—Ցէրսատէթ իլէ վիլայէթլէրտէ թուզ թասֆիյէսինէ մախսուս ֆապրիգալար թէէսիսի իշիւն Պալեան Մինաս պէյէ բուխատթ վերիլտիկի իշիտիլմիշ տիր։

—Կէօմրիւք թարիֆալարընն թէճատիտ իշիւն թէշքիլ օլընան գօմիսիօնը մախսուսա՝ մուամէլաթա սիրաթ վերմէլէրի իշիւն լազըմ կէլէն էմրլէր վերիլմիշ տիր։

—Օսմանլը շէհպէնտէրխանէլէրինէ թային օլընաճագ գանշէլէրլէրին մահալը մէմուրիյէթլէրինէ կիթմէկլէրինտէն էվվէլ, Խարիճիյէ վէզնէսինճէ միւթէպէր վէ գավի քէֆալէթէ բապթը հագգընտաքի ուսուլին մուհաֆազա վէ թաթպիգի հագգընտա թէտպիրլէր իթթիխազ օլընմըշ օլաբզը իշիտիլմիշ տիր։

—Հօլանտա հիւքիւմէթինին վաշինկթօն սէֆիրի տօքթ. Ֆօն Վէքէրլէն՝ Ցէրսատէթ սէֆարէթինէ թային օլընմըշ տը։ Էլեէմմ Հօլանտա հիւքիւմէթինին Պուգրէշ մասլահաթկիզարլըղընտա, պուլընան Մ. Բէվէրա՝ Վաշինկթօնա վէ հիւքիւմէթը մէզքուրէնին Գէրլին սէֆարէթի միւսթէշարը պարօն Մօրթէս՝ Պուգրէշ մասլահաթկիզարլըղընա թային օլընմըշ տը։

—Ցէրսատէթտէ պուլընան թէաթրօլարը իգթիդա իտէն էվտաքը հաիզ օրմանասընա մէպնի մունթազամ վէ հըզիլուսըհէ գարտէլէրինէ մուվաֆրգ եէնի թէատրօլար եարբէլմասը թասավվուր իտիր մէքտէ իտի։ Իշտիրտիկինէ կէօրէ, պու գարար մէվգրի իճրայէ գօնը-լընմայա գատար մէվճուտ թէատրօլարտա օյունա տէվամ օլընրպ օլընմամասը միւզաքէրէ օլընմագտա տը։

—Հինախսթան մալիյէ նազրրը Սը Ֆիշշէրալա Լէու տուն Լօնտրատան Ցէրսատէթէ կէլմիշ տիր։ Մուամիլէյի՝ զէվճէսիյլէ պէրապէր եագընտա Հինտիսթանա կիտէճէք տիր։

—Ֆախիլիյէ նէզարէթինէն Դասթէմունի վիլայէթինէ վերիլէն էմր իւզրինէ, վիլայէթը միշարէյէհատա Ագչէ շէհրտէն 2000 չէքի օտունընն կէօնտէրիլտիկի, վէ տիկէր իսկէլէլէրտէ տախի հազրրլանան պիր խայլի օտունընն կէօնտէրիլմէսի իշիւն միւսաիտ հավայա պէքլէնտիկի, վէ պունտան մատտա տախի օտուն կէօնտերմէկէ զայրէթ իտիլմէքտէ օլաբզը թէլէկրաֆլա իշար օլընմըշ տիր։

—Նամիզաճ պուլընան Սէրասքէր տէվլ. աթուֆ. Բիզա բաշա, վէ Պահրիյէ նազրրը տէվլ. Հասան բաշա հազարթը քէսպը աֆիյէթ էյլէմէլէրիյլէ տունքի Մէճլիսը Վիքէլատա հազրը պուլընմըշլար տը։

—Պրուսա վիլայէթինտէ Գարահիսար գասապասը ճիվարընտան չէգան էքշի սու նամ մահէն սույըրն իշլէտիլմէսի իշիւն հիւքիւմէթը Սէնիյէտէն իմթիյազ իսթէնիլմիշ տիր։ Մէզքուր մահէն սույը՝ մահալլի իպթիտա մէքթէպլէրինէ գարշըլըգ իթթիխազ օլընմագ իւզրէ պա իրատէի Սէնիյէ ճիհէթը Մէսարիֆէ թէրք իտիլմիշ օլան կազը կէօլ համմալարը տախիլինտէքի արազիտէն չըգմագտա, վէ Դարահիսար մէարիֆ գօմիսիօնը թարաֆընտան իշլէթտիրիլմէքտէ օլուպ, պու պապատ պաշգասընա իմթիյազ վերիլմէմէսի լազըմ կէլտիկինի թիւրքճէ կազէթալար եազըյօրլար։

—Խարիճիյէ նէզարէթի մուհասեպէսինտէն մաաշ սահիպլէրինէ պիր այրը այրը վերիլմէտէ օլան մաաշ սուրէթլէրի եէրինէ, պիր միւատեթտէն պէրու թօքտան հեր գալէմ իշիւն պիր սուրէթ վերիլմէսի ուսուլինէ բիայէթ իտիլմէքտէ իքէն, պու խուսուս՝ մաաշ սահիպլէրինէ միւշքիլաթը մուճիպ օլարզըղընտան, պունտան պէօյլէ էվվէլքի կիպի հեր քէսէ այրըճա սուրէթ վերիլմէսի խուսուսընպիր վուգու պուլան միւրաճաաթ իւզրինէ՝ Շուրայ Տէվլէթ Միւլքիյէ տահրէսի գարարը, ալա մագամը Սատատէթրէնահիտէն խարիճիյէ նէզարէթինէ իշար օլընմըշ տը։

— Իրան սէֆիրի Միրզա Մահմուտ խան, էվվէլքի կիւն Գուկկար գաբու քէհեալրգ տահիրէսինէ կիտէրէք, կէշօֆ էֆ. իլէ կէօրիւշմիշ տիր։

— ՄէՀՃու էշեա կէթիրիլմէսինին տէնիզտէն վէ գարատան մէնի իշիւն Ցէրսատէթ իլէ սահր մէվգրարտա պուլընան թէտպիրլէրէ իպթիտար օլընմըզը կիպի, էճնէպի մուէսսէսաթընա կէլէն էշեանընն տախի, պունտան սոնրա Օսմանլը մէմուրլարընն մուայէնէ վէ թէֆթիշաթընա թապի պուլընտրրըմասը թասավվուր օլընըյօր։

—Իզմիտ սանճաղը Օրման միւֆէթթիշլիկինէ՝ Գօսօվա Օրման միւֆէթթիշի Յովսէփ Արեւեան, Գոսովա Օրման միւֆէթթիշլիկինէ՝ Իզմիտ Օրման միւֆէթթիշի Յովսէփ էֆ. թային օլունմըշլար տը։

—Ալաշէհիրտէն Ամալիէ կազէթասընա եազըլը,յօր. «Շըմէնտաֆէր ամէլէսինտէն Քիւրա Իսմայիլ Թիմուր կէշէն բազար կիւնիւ ատավէթը սապրգալարը պուլընան ամէլէ պաշը Քիւրա Ահմէտին լիւզէրինէ պրշգալա հիւճում իտէրէք, մէրգումը գաթլ իթմիշլէր տիր։ Գաթիլլէր տէրտէսթ իտիլմիշլէր տիր։»

—Մէհմէտ Հալիմ նամընտա պիրի տիւն Թահթագալէտէ պօյաճը Մէհմէտ Ալի աղանըն մաղազասընտան պաղը էշեա սըրգաթ իթմէքտէ իքէն թէվգրգի իտիլմիշ տիր։

—Ճիպալիտէ տիւքքեանընը գասանն եագմըշ օլաբզընտան թօլայը իթհամ իտիլմիշ օլան Բերուքէր եօրկի հագգընտա ճինայէթ Մահքէմէսի թարաֆընտան վերիլէն մահքիմիյէթ գարարը Մահքէմէի Թէմէիզ թարաֆընտան նագզօ-լընմըշ իսկ ատ, տիւնքի կիւն թէքրար մահքէմէի մէզքուրէտէ ճերէյան իտէն մուհագէմէտ մէրգում եօրկի միւէպպէտէն քիւրէք ճէզասընա մահքիւմ օլմուշ տը։

—Շէհր էմանէթը ճէլիյէսի մէճլիսի ազասընտան սատատ. Նասրուլլահ էֆ.նին պիրատէրի իզզ. Սելիմ էֆ. Իսքէնտէրուն թարիգիյէ պու կիւն Հալեպտէն Ցէրսատէթէ կէլմիշ տիր։

—Իգպամրն պէյանընա կէօրէ, Օսմանլը Սիկուրթա գումրանէասընն կէշէն սէնէքի հասըլաթը 23,000 լիրատան իպարէթ իքէն, պու սէնէքի հասըլաթը 50,000 լիրայա պալիզ օլմուշ տը։

—Փալաթատա Քէմէր Ալթընտա Մարիկօնրն էքմէքճի ֆրունընա պիր խըրսրզ գումբանեասը տուխուլ իտէճէկի՝ Գալաթա մէրքէզի սէր գօմիսէրի Մէհմէտ պէյ թարաֆընտան խապէր ալընարագ, տէրհալ իւչիւնճի գօմիսէր Զիյա վէ Նուրի էֆ.լէր վէ պիր գաշ տա նէֆէր մէզքիւր ֆրունտա սագլանմըշլար, վէ տիւն սաաթ 2 գարարլարընտա մէշհուր գացա խրրսրզլարընտան թաշճը Վասիլ, Եօրկի, Սավա վէ Ասրմ՝ մէզքիւր ֆրունընը արգասընտա պուլընան օտայա կիրէրէք գաբույր ցրրաճագլարը էանատէ, ֆրունտա կիզլէնմիշ օլան մէմուրլար թարաֆընտան ճիւմլէսի տէրտէսթ օլունրպ, իւզէրլէրի արաշթըրրլարգտա, սգարբէլա վէ սահր ալէթլար զուհուր իթմէքլէ պա ժուրնալ Պէյօղլու միւթէսարրֆլըզընա կէօնտէրիլմիշլէր տիր։

—Իշիթտիկմիզէ նազարէն, Եըլպաշը միւնասէպէթիյլէ պու տէֆա Պահճէ Գարուսընտա Պին Պիր Զէյիտ մաղազասընտա էնվահ Նէֆիս վէ ուճուզ մալլար պուլունըյօր։

Սթանպուլտա Հաճօբալօ խանրն եէնի եաբըլան իւսթ գաթընտա պու տէֆա քիշատա իթթիհիմ Հաճի Շահէն նամ հազրը վէ սրմարլամա էլպիսէ մաղազասընն պաշգա մահալտէ շիպէսի եօգ տը։ Հաճի Շահէն մաղազասը մութլագ սուրէթտէ պէնիմ շախսիմա տատ օլուպ, շիմտիյէ գաատ թէէսիս վէ թէրթիպ իթթիկիմ տիկէր էլպիսէ մաղազալարը իլէ հիշ պիր բապրթասը օլմատըղընտան. Հաճի Շահէնէ կէլէն բազպէթլու միւշթէրիլէր՝ սահիհ օլարգ՝ թազէ քէսիլմիշ մօտա վէ տայանդըլը էսվապ պուլուր. պարտա վէ թաբօն էսվապ պուլամազլար. անճագ ֆիյաթլարը՝ պարտա վէ թաբօն էլպիսէ ֆիյաթընտան տահա էշվէն օլտըղը տա իլան օլընը։

ԱՐՏԱԿ ՄՕՍԻԿԵԱՆ

ՆԷՎԱԶԻԼԻՆ

Պիր վագրթտան պէրու Նէվազիլին իսմիյլէ էճզախանէլէրտէ պիր իլաճ սաթըրմագտա օլուպ, պազարլարը պունըն ֆափաէլի պիր շէյ օլտըղընը զանն էյլէմէքտէ իսէլէր ատ, մէզքիւր իլաճըն էշէմմիյէթսիզ վէ ֆափաէսիզ պիր շէյ օլտըղը կէօմրիւքճէ իճրա օլընան մուայէնէտէն անլաշընըմազտա, Թիւրքիյա կէթիրիլմէսի մէն իսիլմիշ, վէ Ցէրսատէթտէ սաթրլան պու իլաճըն գաշագ սուրէթիյլէ վէ բօօթա մարիֆէթիյլէ իտիալ օլընտըղը անլաշընմըշ տը։

Հիւքիւմէթը Սէնիյէճէ պունըն էօնիւնի ալմագ իշիւն իյճագ իտէն թէտպիրլէր իթթիխազ օլընմըշտը։

Ցէրսատէթտէ պուլընմագտա օլուպ, շիմտիլիք իսմինի պիլտիրմէյէճէկիմիզ պիր թապիպ՝ էճզախանէլէրտէ սաթրլան 40տան զիյատէ հազրը իլաճլարը («քէսուլէրէ) սրհհէթէ նէ տէրէճէ մազարրաթը վէ ֆափաէսիզ օլտուղընա տաբը պիր մէգալէ գալէմէ ալմըշ օլմազլա, մահզա սրհհէթը ումումիյէյէ պիր խրամէթտէ պուլընմագ իշիւն մէզքիւր մէգալէյի տէ նէշը իտէճէյիզ։

ՄԱՐԵԱՆԻ

Քէզա Մարեանի շարագը նամը իլէ սաթըրմագտա օլուպ, Մէքթէպր Թրպպիյէի Ասքէրիյէ թարաֆընտան պունտան ագտէմ մէն իտիլէն շարագ տախի էլան սաթըրտը շայանը թէճճիւպ տիր։ Պու քէրրէ իճրա օլունան մուայէնէսինտէ պունըն տա իշինտէ պիր գաշ եարրագ իլէ տատը տէյիշտիրիլմիշ օլան 100 բարալըգ շարագ օլուպ, շիշէսի 25 զրուշա սաթըրտը վէ սրհհէթէ պիր կէօնա ֆափաէսի օլմատըղը անլաշընըմըշ տը։

ԱԶԳԱՑԻՆ

Բաթրիգ Ամեն. Ց. Մաղաքիա Սրբազան հազրէթլերի՝ մէմուրիյէթի պուլընան վէ պուլընմայան բուհանիլերին պիր ճէտվէլը էսամիսի իլէ. իքի սէնէքէն պէրու վէ եա տահա ազ միւատեթ Առաջն. Ցեղապահ վասթասը,լա իտարէ օլունան թաչրա Վիճակլարընն պիր ճէտվէլինի էվվէլքի կիւնքի կրօն. ժողովա թագտիմ իթմիշ օլմաղլա, մէճլիսը մէզքիւր՝ պու ճէտվէլէրի նազարը տիգգաթա ալարագ, խաուրն ժողովրն գարարը մուճիպինճէ չիմտիլիք Ցիյարպէքիր, Քէօթահեա վէ Թրապիզօնա Առաջնորդ ինթիխապը իշիւն թալիմաթ իրսալինէ լիզում կէօրմիւշ, վէ մուճիպինճէ պէրվէճճը աթի իւչ միսլի էսամիյի հավի նամզէտ ճէտվէլէրինի թանզիմ էյլէմիշ տիր։

Ցիյարպէքիր /չիւն՝ Ցեղապահ Պետրոսեան Ց. Եղեկիէլ, Գալրագճեան Ց. Եղնիկ, Յակոբեան Ց. Վահան վարդապետէր,

Քէօթահեա իշիւն՝ Ցեղապահ Ազանուսի Ց. Մկրտիչ, Ոսկանեան Ց. Ցոճաա, Գապաեան Ց. Եղնիկ վարդապետէր,

Թրապիզօն իշիւն՝ Ցեղապահ Պէհրիկեան Ց. Խոսրով, Ֆրանկիլեան Ց. Նիկողոս, Յակոբեան Ց. Յովհաննէս վարդապետէր։

Մուշ Առաջն. Ցեղապահը Կիւլէսէրեան Գեր. Ց. Բարկէն վարդապետին՝ Մուշտա եիւղ իւսթիւ պրրագրլան էվլի գատրնարրն իսլահը ահվալի իշիւն պունտան ագտէմ նէշը իթթիկի պիր պէյաննամէ կագգընտա Ս. Էջմիածին Սրբազան կաթողիկոսը Թարաֆընտան կէլէն Թահրիրաթը սալը կիւնքի կրօն. ժողովտա օգունաքղընը տիւն եազմըշ իտիք։

Կրօն. ժողով՝ Սրբազան կաթողիկոսըն Թահրիրաթը մէզքիւրէտ միւնասէրիճ էֆքեար ու միւթալէաթ վէ իթիրազաթընը մաէլմէմունիյէ իսթիմա վէ թահսին իտէրէք, թահրիրաթը մէզքիւրէ միւհթէվիյաթընը Ց. Բարկէն վարդապետ թեպլիղ իթմէկէ գարար վերմիշ, վէ Սրբազան կաթողիկոսըն տախի տէրմիյան իթթիկի իւզրէ, մէսէլէնին՝ խայլիճէ միւհթաճը թէտգիգաթ օլմասը հասէպիյլէ չիմտիքի հալտէ գաբըլաբրրլմայրպ քէնտի հալի իւզրէ պրագրլմասը միւնասիպ օլաճաղընը իլավէ էյլէմիշ տիր։

Միլլի իսանէ գօմիսիօնը՝ իհթիյաճ ու զարուրէթտէն տօլայը քէսրէթը միւրաճաաթտան նաշի պունտան պէօյլէ մունթազամէն հեր հաֆթա ագտ իճթիմա իթմէկէ էվվէլքի կիւնքի իճթիմաընտա գարար վերմիշ տիր։

Իճթիմաը մէզքիւրտէ բուլէթ օլունճագ խայլիճէ իհթիյաճ ու զարուրէթ իլէրի մէվճուտա օլուպ, խուսուսի իանէլէր իսկ ազտրմազա եիւզ թութմուշ օլտուղընան, թալէպ օլունան իանէլէրին 100տէ անճագ 10ը վերիլմէկէ պայլամըշ տը։

Գօմիսիօն՝ սալը կիւնքի իճթիմարնտա, Մուշ Առաջն. Ցեղապահընն՝ մահալլի էօքսիզ չօճուգլարը իշիւն եազարը իքի գրթա մուֆասսալ թահրիրաթլարը նազարը տիզգաթա արմըշ տը։ Պու թահրիրաթլարա նազարէն, Ց. Բարկէն վարդապետ՝ մէրգուման էօքսիզլէրին զայրըլմասը իշիւն աչըլան Որբանոցլարը կէրէք ատէճճէ վէ կէրէք թէչքիլաթը տախիլիյէճճէ քիֆայէթսիզ կէօրմէքտէ տիր։ Հազիգաթէն Մուշտա զարուրէթ՝ կէօզէ չարբար պիր մէրթէպէտէ օլուպ, պա խուսուս էօքսիզ չօճուգլարընն հալի՝ շիմտի էն զիյատ ճալիպը նազարը տիզգաթ պուլընմըշ օլտուղընան, իանէ գօմիսիօնը՝ պիր իանէի մատտիյէտէն մաաատ,Մուշտա Առաջն. Ցեղապահընպիրի միւնասիպ կէօրսիւկի եէրլերտէ երքէքվէ տիկէրի գրզ էօքսիզ չօճուգլարա մախսուս իքի եէնի Որբանոց աչըլմագ իւզրէ այտա 10 լիրա տահա թախսիս իթմէկէ գարար վերմիշ տիր։

Քէզալիք Մուշտա պուտան էվվել աչըլմըշ օլան վէ Բաթրիգխանէ թարաֆընտան մահլուլ իսանէ վերիլէն Որբանոցը տա իսթէտիկի կիպի իտարէ իթմէք իշիւն Ց. Բարզէն վարդապետ սելահիյէթ վերիլմիշ տիր։

Բարիզ Հոգևոր Հովիւի Քիպարեան Արժ. Ց. Վռամշապուհ քահանայն տուն Մարսիլեայա միւվասէլէթ իթթիկի՝ պաթէէկրաֆ պու թարաֆա խապէր վերիլմիշ տիր։

Սիս Կաթողիկոսը միւթէվէֆֆա Ց. Մկրտիչ Սրբազանն վերէսէսի թարաֆընտան իգամէ օլընան մալիւմ 500 միրալըգ տավատա Ցերսատէթ Խսթինաֆ Թիճարէթ մահքէմէսինին՝ Բաթրիգխանէ վէքիլի Ասատեան Մկրտիչ էֆ. Թարաֆընտան տէրմիյան օլընան իթթիրազաթա գանաաթ հասըլ իթմէմիշ վէ պինաէն ալէյհ Բաթրիգխանէ թարաֆընտան վագը օյան պու միւատխէլէյի բէտտ իթմիշ օլաբզը մաէթթէէսիֆ իշիտիլմիշ տիր։

Տիւնքի շարշէնպիհ կիւնիւ ալաֆր. սաաթ 3½ բատատէլէրինէ էրմէնի Գաթօլիք Բաթրիգ վէ Կաթողիկոսը բիւթ. էմմանուէլեան էֆ. Հազրէթլերի՝ բէֆագաթընտա վէքիլի հիւրմ. Ահարս Աբգ. Արփիարեան օյտըղը հայէ Բանկալիթէ քեսին Վիէննա Մխիթարեան մէգթէպինի զիյարէթ իթմիշ տիր։ Բաթրիգը միւշարէէյ՞ վանքըն վարդապետլերի թարաֆընտան պիլգապալ սալօնա կէօթիրիլմիշ. վէ պիրազ սօնրա մէգթէպին սալօնրնա կիրբանքլէրինտէ, իքինճի սրնբիտան Թաքուր Նիկողոսեան էրմէնիճէ պիր նութգ օգումուշ տը։ Պունը միւթէազրպ միւտիրիյէթ թարաֆընտան իսասէթէն միւշարէէյհ հազրէթլերի իշիւն թէրթիպ օլընան տէօրթ սէպլի նազմէ՝ շակիրտան թարաֆընտան քէմալը մուվաֆֆագյէթլէ օրկանօ իլէ թէէնիճէ իսիլմիշ տիր։ Պատէհու բիւթ. Կ. Բաթրիգ էֆ. պիր նութգ պէլիզ էյրատ իտուպ, քէմալը մէմնունիյէթլէ միւֆրրէգաթ էյլէմիշ տիր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Լոնդրա 13 դեկտ.— Իսմիտ Պրունընտան վարիտ օյան պիր թէլէկրաֆրն պէյանընա կէօրէ, Հայլանտը ասաքիրի գօմանտանը Ժէնէրալ Վօշուր՝ կէչէն բազար էրթէսի կիւնքի մուհարեպէտէ թէլէֆ օլմուշ տը։

Պու կիւն վարիտ օյան թէլէկրաֆլարտա պէյան օլընտըղընա կէօրէ, Ժէնէրալ լօրտ Մէրթիւէն՝ բազար էրթէսի կիւնիւ Պօէրլերէ գարշը պիր հիւճում իճրա իտուպ, չիտէթլի պիր մուհարեպէյէ պայլանմըշ տը։ Ինկիլիզլերին թէլէֆաթը օ տէրէճէ քիւլիյէթլի օլմուշ տը քի, Ժէնէրալ Մէրթիւէն՝ էսկի մէվզիլարընա սըղընմագա մէճպուր օլմուշ տը։ Ինկիլիզլերին զայիաթը քիւլիյէթլի տիր։

Ժէնէրալ Մէրթիւէնին օրտուսը՝ Պօէրլեր թարաֆընտան մուհարեբ իտիլմիկինէ տաբը պիր չայիա զուհուր էթմիշ տիր։

Բրէթէրմարիցպուրկտան վարիտ օյան պիր թէլէկրաֆա կէօրէ, պիր նէվի հումմա խասթալըզը՝ Ժէնէրալ Հուայթըն ասաքիրինի չօգ գրբմագտա տը։

Լոնդրա 13 դեկտ. — Բրվայէթէ կէօրէ, Թրանսվալա կիթմէքտէ օլան պիր Ինկիլիզ նազիյէ վարօրը գարարա օթուրմըշ տը։

Լոնդրա 13 դեկտ.— Մուհարեպէյէ տաիր վիւրուտ իտէն Ֆելաքէթամիզ խապէրլէր՝ Պօրտասա Ֆէնա թէէսիր էթմիշ տիր։

Ճէնուպի Աֆրիգա մատէն թահվիլաթլարընտան բէք չօգ սաթմագ իսթէնիլմիշ տիր։ Բանա Մայնս թահվիլաթլարը 3 Ինկիլիզ լիրատը տուշերէք 35.50է էնմիշ տիր։ Զարթրէա 3.25 Ինկիլիզ լիրասընա տուշմիշ տիր։

Բարիզ 13 դեկտ.—Պու կիւնքի տիվանը քիւպրատա բէք օ գատար էհէմմիյէթի օլմայան պիր չօգ չահատէրլէր իսթիմա օլունմըշ տը։

Պերլին 13 դեկտ.— Մէպուսանտան Լիրպէռ վէ Գեպէլ՝ Ալէման ատանմասընն արթրրլմասը իշիւն թախսիսաթ թալէպի ալէյհինտէ լեհտիսէն իսթէրազ իթմիշլէր տիր։

ԱԼԷՔՍԱՆԻԱ ՍԷՎԱՀԻԼԻ

Ալէքսանիա հիւբիւմէթինին՝ պիր միւտատէթտէն պէրու գուվվէի պահրիյէսինին թէրագգը վէ իքմալ օլընմըշ պիր հալէ կէթիրիլմէսի իչին չալըշտըղը վէ հաթթա պու խուսուսը մէվգրի իճրայէ գօյմագ իչին իմբէրաթօրըն պիր նութգ իրատա իթթիկի մալիւմ տիր։

Ալէքսանիանըն եէվմի կազէթալարընտան Լօֆալանցայէր կազէթասը՝ սօն նիւսխէլէրինտէն պիրինտէ մէզքիւր խուսուս հագգընտա պիր ֆրգրա եազմըշ տըր։

Լօֆալանցայէր տէյօր քի,

«Հիւբիւմէթին գուվվէի պահրիյէսինին իքմալընա չալըշըլմասը՝ ֆիլհագիգա լազըմ օլան պիր շէյ տիր։ Չունքի՝ գուվվէթի վէ միքէմմէլ պիր տօնանմայա իհթիյաճըմըզ տէրքեար տըր։

«Գարա գուվվէթիմիզին միքէմմէլիյէթի նիպէթինտէ պահրիյէ գուվվէթիմիզին տէ իսլահ վէ թէքմիլի արզու իտիլիր։ Զիւնքի անճագ պու սայէտէ մէնաֆիիմիզի մուհաֆազա իտէպիլիրիզ։»

Տիկէր Էվրօբա կազէթալարընտան պիրի տէ աթիտէքի պէյանաթտա պուլընմըշ տըր։

«Ալէքսանիա սահիլէրի գուվվէթի պիր տօնանմա իլէ մուհասէրէ իտիլիկի հալատ, հէր տիրլիւ մէնաֆիի թիւճարիյէ վէ սէնայէյէ խալէլ կէլէպիլիր։ Ալէքսանիանըն էն զիյատէ գօրգուղը վէ չէքինիկի չէյ՝ պիր մուհարէպէ զուհուր իթտիկինտէ, տէնիզէն տալօգայա ալընմասը քէյֆիյէթի տիր։ Չունքի Ալէքսանիանըն թէվֆիի թիճարէթի պաչլըճա սահիլէրտէքի լիմանլարը վէ չէհրլէր սայէսինտէ միմքին օլապիլիր։ Պունտան մաատա, Ալէքսանիանըն հէր սուրէթլէ չան ու չէօհրէթինին եիւքսէլմէսի՝ լիմանլարընտան հէր տիրլիւ թէճավուզաթ վէ թէճարրուզաթտան մասուն գալապիլմէսիլէ տիր։

«Մուլհ վագթընտա մէսէլէ պու մէրքէզտէ օլուպ, իլէրուտէ պիր տէվլէթին Ալէքսանիա իլէ մուհարէպէ իթմէսի իհթիմալի նազարը տիգգաթա ալընմըշտըր։ Ամենայնդեպս՝ Ալէքսանիանըն միշքիլ պիր մէվգրատա գալաճաղը մուհագգագ տըր։

«Էկէր մուհարէպէ իտէն տէվլէթ՝ գուվվէի պահրիյճէ պիրինճի վէ եա իքինճի տէրէճէտէ պուլունուրսա, մէսէլէ պիր գաթ տահա էհէմմիյէթ քէսպ իտէր։ Կէրչի Ալէքսանիա գարա գուվվէթինճէ պիրինճի տէրէճէյէրտէ պուլընը յօր վէ մունթազամ վէ միքէմմէլ վէ էֆքրատը մուալիմ պէյօլիք պիր գուվվէթէ մալիք պուլընը յօր իսէ տէ, պու գուվվէթին՝ սահիլէրտէն վուգու պուլանճագ պիր թէքրրուզ պէօլիք պիր թէէսիրի օլմայաճաղը շիպհէսիզ տիր։ Պու սէպէպլէ մէզքիւր հիւբիւմէթ՝ տէնիզ գուվվէթինին արթըրըլմասը իչիւն հէր տիւրլիւ ֆէտաքէարլըղը իճրա իթմէք արզուսընտա տիր։

«Ֆիլհագիգա զայէթ գուվվէթի պիր տօնանմա վագթը սէֆէրտէ Ալէքսանիայը սահիլէրտէ մուհաֆազա իտէպիլէճէկի կիպի, սուլհ վագթընտա տախի իչէ եարայապիլիր։ Թիճարէթին թէրագգրը, միսթէմիքաթը չօզալմասը վէ պունլարըն հէր զէման իչիւն մուհաֆազասը՝ գուվվէի ասքէրիյէտէն զիյատէ գուվվէթի վէ միքէմմէլ պիր տօնանմանըն վիճտրնա իհթիյաճ կէօսթէրիր։

«Պիր միւտատէթտէն պէրու Ալէքսանիա տօնանմասընը պիր միքէմմէլ հալէ կէթիրիլմէկէ չալըշըլմասը միհիմմ պիր մազսէտէ մէպնի օլմըշը՝ էրպապը տրգգթա մալիւմ պիր քէյֆիյէթ տիր։

«Վագթը՝ պէօյէ պիր լիզում՝ մէսէլէնին հարզ օլարգը էհէմմիյէթի նիպէթինտէ թագտիր օլընմասը վէ պու էմրին մէվգրի իճրայէ գօնմասը՝ ումուրը թապիյէտէն տէյմի՞ միտիր։

«Պիր ազ էվվէլ պիր մուհարէպէ իհթիմալինտէն պահս իթմիշ իտիք։ Ֆիլհագիգա Ալէքսանիայա գարշը իլէրուտէ պիր մուհարէպէ վուգու պուլուր իսէ, մուհարէպէ իտէն տէվլէթ՝ տէնիզէն նէ՞ կիպի հարէքէտտա պուլընապիլիր վէ Ալէքսանիայը նէ՞ տէրէճէյէրտէ զարարա օղրաթտրապիլիր։

«Էվվէլա մուհարէպէ իտէն տէվլէթ վանքէրօք, Հէլիկօլանտ վէ սօնրա Սֆաքէն Շօյա խաթթլարը ապլօգա իտէճէք տիր քի պու իքի խաթթըն ապլօգասը՝ Ալէքսանիանըն խարիճի մուտմէլթը թիւճարէյէսինի օ զէմանտան իթթիպաէն մահվ վէ խարապ իտէպիլիր։

«Իշպու իքի խաթթ՝ Ալէքսանդրիանընտա գարշը գարտարըլաճագ օլուր իսէ, ազ պիր գուվվէի պահրիյէ՝ Ալէքսանիա սէվահիլինի թէկտիտ իտէր։ Էկէր Ալէքսանիա զըրհլըլարընը պու իքի միհիմմ խաթթըն մուհաֆազա վէ միտաֆէաստնա հաստ վէ թախսիս իթտա, սահիլէրտէքի մէնաֆիի թիճարիյէսի խալէլտար օլապիլիր քի՝ պու եիւզտէն պիր միւեարատան զիյատէ զարար կէօրմէք մուհագգագ տըր։

«Շուրասրտա չայանը արգգաթ տրը քի, պէօյէ պիր հալ վուգուրնտա եալընըզ սահիլէրտէքի տէսթէկեահլարտա վէ ֆապրիգա վէ մազազալարտա իսթիխտամ օլընան 12 միլիոն սէնատթքեար՝ իշսիզ վէ կիւճսիզ գալաճագլար տըր։

«Պունընա պէրապէր Ալէքսանիա հալը սագրգը թիճարիսինի իատէ իչիւն խայը ֆէտաքեարլըգտա պուլընմալըտրը։ Էյիճէ տիւչինիլիր իսէ Ալէքսանիանըն էն զիյատէ միհթաճ օլտրը չէյ՝ թիճարէթը պահրիյէ իտուկի մէյտանա չըգար։

«Հիւքիմէթը միչարէյէհա հէր շէյտէն ագտէմ, վէ հաթթա գարա գուվվէթինին արթըրըլմասընտան էվվէլ սէվահիլինի մուհաֆազա չարէսինէ պիր ան էվվել թէչէպիս իթմէյի տիր։

«Ալէքսանիա հիւքիրմէթի՝ 1896 թարիխինէ տէկին թիճարէթը ումմի միյէտէն 1,138,000,000 մարգ հասրլաթը սաֆիյէ գազանմըշ տրը քի, պունտան եալընըզ 900 միլիոն մարգթիճարէթը պահրիյէտէն հուսուլ կէլիր։

«Իշթէ խուսուսաթը մէզքուրէ նազարը տրգգաթա ալընճագ օլուր իսէ, պահրիյէ գուվվէթինին արթըրըլմասը նէ տէրէճէյէրտէ լազըմ իտուկի անլաշըլրը։ Ալէքսանդրիանը պահրիյէ նէզարէթի չիմտիտէն սահիլ մուհաֆազասընա մախսուս 19 գրթա թօրթիսօ ինչասընա լիզում կէօրմիշ տիր։ Պու տա հալը հազրատա ազ պիր գուվվէթ տէյիլ տիր։»

ԱԼԷՔՍԱՆԻԱՆԸՆ ՐԷՅԽԱԹԱԿ ՄԷՃԼԻՍԻ

Ալէքսանիանըն Րէյխաթակ մէճլիսի՝ կէչէն քազար էրթէսի կիւնիւ իմբէրաթօրլըղըն պիւտժէ միւզաքէրէսինէ պաչլամըշ տրը։

Պաշ վէքիլ բրէնս տր Հօհէնլոհէ՝ իյրատա նութգ իսէրէք, տէվլէթին չիմտիքի տօնանմասը հէր իհթիմալթա մուգադէլէ իտէճէք տէրէճէտէ քեաֆի օլմատըղընա իթթիհսաը Ալէքսանիա հիւքիւմէթլէրինին գանաթ հասրլ իթմիշ օլտուգլարընը, վէ տօնանմանըն պիր գաթ տահա արթըրըլմասընա տաիր Րէյխաթակ մէճլիսինէ պիր լայիհա թագտիմ իտէճէկինի պէյան էյլէմիշ տիր։

Խարիճէյէ նազրը Մ. տր Պիւլո՝ իտարէի քէլամ իտէրէք, տունանմանը պիր գաթ տահա արթըրըլմասը էսգապը մուճիպէսինի օրթայա գօյմուշ, վէ տօնանմանը թէզեիտի լիզում՝ ահվալը ումումիյէտէն վէ Ալէքսանիանը միւսթէմիքաթի բօլիթիգասը իյճապաթընտան նէչէթ իթտիկինի պէյան իթմիշ տիր։

Նազրը միչարէյէյ՝ Ալէքսանիա իլէ սիրի պիճիւմէն տէվլէթլէր արասընտա միւնասէպաթը հասէնէ մէվճուտ օլաուզը թէէյիտ իթտիքատէն սօնրա, պերվէճէր աթի իտարէի կիւֆթար էյլէմիշ տիր։

«Պիզ Ինկիլթէրա իլէ պիր թէգապիւլը թամմ էսասրուզրէ սուլհ ու սալահա կէչինմէկէ հազըր վէ միհէյյարը։ Ամէհիմիզտէ հէր նէվի հիւճումու թէճարրուզը միմքինտիզ գըլմագ իչիւն էրէյիճէ գուվվէթի պիր տօնանմա իհտաս իթմէյիյիզ։ Ալէքսանիանըն խարիճի բօլիթիգասը՝ նէ հարիտաէտ վէ նէ քէյֆէմայէշա պիր սուրէթտէ պուլընմագտա տրը։ Պու բօլիթիգա հէր թարաֆտա Ալէքսանդրիանի մուհաֆազա իթմէքտէ վէ լաքին տիկէր միլլէթլէրին հուգուգու մէնաֆիինի տէ ղասպ իթմէմէքտէ տիր։ Ամէլանթիգ տէնիզէրինտէն էսթէտէքի մէնաֆիիմիզին թէրագգըսընա չալըշմագլա պէրապէր, էվրօբասա սարսըլմազ իթթիֆագ գրմիսէլէս իզէրինէ, վէ Ռուսիա իլէ ճարի օլան միւնասէպաթը հասէնմիզ իլէ զէրինէ միւէսսէս պուլընան մէվգրմըզը հիւսնի մուհաֆազասընա տիգգաթ ու իթթիհա իթմէք վաղիֆէսինճէ տէ իհմալ ու թէքքասիլ իթմէյօրրզ։ (Էլ ՀԷՐԱԼՏ) Ցէնիզէր էսթէսինտէքի բօլիթիգամըզ միթէտիլ գալաճագ տրը։ Գուվվէթի պիր օրտու վէ գուվվէթի պիր տօնանմա օրմատագճա, ըրիֆահիյէթ իմքանընը տրը։ Պիզիմ թէքմիլ բօլիթիգամըզ՝ սաքին, սամիմի վէ միսթագիլ տիր։ Իմիտ իտէրիզ քի, միչքիլ հալլեր սրրասընտա իմբէրաթօրլըղըն սուլհ ու սասյիշ, չան ու նամուս վէ ըրիֆահիյէթինի մուհաֆազայա չալըշմագլա պէրապէր, պէօյէ պիր բօլիթիգա իչիւն Ռէյխպաթակ մէճլիսինին վէ Ալէքսանդրիանին նուսրէթ ու մուավէնէթինի տախի կէօրէճէյիզ։» (Շեռնա Էլ ՀԷՐԱԼՏ)։

Խաղինէ Նազրը Պարն տր Թիլմանն տախի իյրատը նութգ իսէրէք, տէվլէթին ահվալը մուգադէլէ իտէճէք տէրէճէտէ քեաֆի օլմատըղընա իթթիհսաը Ալէքսանիա հիւքիւմէթլէրինին գանաթ հասրլ իթմիշ օլտուգլարընը, վէ տօնանմանըն պիր գաթ տահա արթըրըլմասընա տաիր Րէյխաթակ մէճլիսինէ պիր լայիհա թագտիմ իտէճէկինի պէյան էյլէմիշ տիր։

Մի զաքէրէյին տէվամ էրթէսի կիւնէ պըրագրմըշ տրը։

ԻՆԿԻԼԹԷՐԱ ՎԷ ԹՐԱՆՍՎԱԱԼ

Մէ-լահաղլրը հաչպէյէ

Կէչէն ճումա կիւնիւ ժէնէրալ լօրա Միթիւէնին ասքէր գօյու հագդրնտա Լօնարայա վարիտ օլան խապէրլէր՝ էնտիչէյի մուճիպ իտիլէր։ Պու գօլըն՝ կէրիտէն Օրանժ Ռիվբրասաքի պէօյիւք օրտուկեահլա օլան իսթիհլաթ ու միւրավէտաթը գաթ օլունմըշ իտի։ Պօէր գումանտանը Բրինսլու՝ պին գատար ասքէրլէ պէրապէր կրասրանը եէնիտէն զապթ ու իշղալ իթմիշ, տէմիր եօլունը պիր գըսմը իլէ թէլէկրաֆ թէլինի պօղմուշ իտի։ Պու սուրէթլէ ժէնէրալ Միթիւէն՝ իզէրինտէ պիր մուվաֆֆագըյէթ նախլ օլտուգը արագիյի պիլէ էլտէ թութամամագտա տրը։ Թանրն էֆքեարընճա, մէզքիւր մուվաֆֆագըյէթ միւպալէղալը կէօսթէրիլմիշ տիր։ Ցահա սօնդրա կէլէն թէլէկրաֆլարա կէօրէ, Մոտտէր Բիվբրասան կէօնտէրիլէն պիր բիյատէ թագտուրը իլէ պիր պաթարեա օվա թօրը՝ միւրավէտաթը մէզքիւրէյի մուախխէրէն իտտտ իթմիշլէր տիր։ Ինկիլիզ միֆրէզէսինտէ 15 քիշի եարալանմըշ, վէ տիկէր պիր նօգթատա իսթիքշաֆա չրգան 12ճի մըզրագտար տայընտան միւլազիմ թրիսթրամ իլէ 4 սիվարի թութտուրմըշ տրը։

Պունտան անլաշըլրըղընա կէօրէ, լօրա Միթիւէնին գօյը իլէ ժէնէրալ Ֆրէնչ վէ ժէնէրալ կաթագրը գօյլարը (մաղլուպիյէթինտէն էվվէլ) բրթագ կիպի տիւշման ասասքիրինին արա եէրինտէ գալըպ, պիր եէրէ գըմբլատանմայօրլար իսի։ Թանրն գավվինճէ, Նէ Ինկիլիզ մէնպարնտան կէլէն վէ նէտտէ մուխալիֆ թարաֆտան կէլէն խապէրլէրէ թէմամըյլա ինանմամալրընը։ Պինանալէյհ Պէրլինտէն Տէյլի Մայլ չէքիլէն պիր թէլէկրաֆտա բէք օգատարիթիմատ իթմէմէյի տիր։ Պու թէլէկրաֆին պէյանընա կէօրէ, Մոտտէր Նէհրի իլէ Սրիթֆօնթայն արասընտաքի, վէ ժագօպատալ իլէ Բրէթ Միյանընտաքի թէրէլէր՝ Պօերլէր թարաֆընտան զապթ ու իշղալ օլունըպ, ճէնուպ ճիհէթինտէ տէ կրասրան իլէ Հանէյ Նէսթգլոֆ արասընտա ժէնէրալ Տրլարէյ գօյը ախազը մէվգը իթմիշ տիր։ Լաքին Ինկիլիզ մէնպարնտան թէէյիտ օլունտրգրնա կէօրէ, լօրա Միթիւէնին էօնիւնտէ 15,000 քիշի վար տրը, վէ Մոտտէր քէօրբիսինտէն 50 միլ ուզագտա օլան Կրեգաթաուն նահիյէսի այագյանտրգտա, Ինկիլիզ ասքէր գօյուրն՝ ճէպհէսինտէքի վէ սաղ թարաֆընտաքի տիւշմանլարան մաատա սօյունտա տախի պիր տիւշմանը պուլընճագ տրը։

Էյհասրլ խապէր վէրիլտիկինէ կէօրէ, լօրա Միթիւէն՝ էլան Մոտտէր նէհրի իլէզէրինտէքի տէմիրեօլ քէօբրիսինի եէնիտէն եարալգա մէչզուլ տրը, վէ ճէնուպտան մումիկէյհէ 4 թօր իլէ պիր Հօլէյնէր ուսուլի թօր պաթարեասը կէօնտէրիլմէքտէ տիր։ Պու հալատ լօրա Միթիւէն մէզքիւր քէօբրիյի եարմատրգճա, պահրիյէ թօրլարընը սօլ գէյրյա կէչիրմէյէճէք վէ էլան ղայրը քեաֆի օլան թօրլարընը արթըրմագ լազըմ կէլէճէք տիր։

Խուլասաի քէլամ, ժէնէրալ լօրա Միթիւէնին բլանը՝ իսթէր Ֆիմպէրլէյի մուհասէրէտէն գուրթարմագ օլսուն, իսթէր Պլէօմֆոնթայն իզէրինէ եուրիւմէք օլսուն, պու բլանըն իճրասը չիմտի կիւճ կէօրիւնիյօր։ Ժէնէրալ կաթագրը իլէ ժէնէրալ Ֆրէնչին մուավինէթինէ կիվվինիլյօր իսի ամմա, պունլարատան ժէնէրալ կաթագրը իքի կիւն էվվել մաղլուպ վէ բէրիչան օլտուգը կիպ, ժէնէրալ Ֆրէնչ տէ էֆքեարընա մուավէլէրի մուճիպը էնտիչէ օլան պիր էհալի միյանընտա բօլիս նէզարէթի վաղիֆէսինի իյֆա իթմէքտէ տիր։

Թանրն էֆքեարընճա Ինկիլթէրա՝ Նաթալտա ժէնէրալ Սրը Բրտվէրս Պըլլը իլէ ժէնէրալ Գիլերի վասրթասրյա ճէնուպի Աֆրիգա ճիմհուրիյէթլէրինին մուգավէմէթլէրինի եզմէք իւմտինտէ պուլընապիլիր։ Օ ճիհէթտէն մութլագա պիր ամէլիյաթը հարպիյէ վուգու պուլաճագ, լաքին հէնուզ հիչ պիր խապէր եօգ տրը։

* * *

Ալէքսանդրիա

Աֆրիգա սէյյահը մէչհուրը պինպաչը Վիսման՝ Ինկիլիզլէրին՝ Պօերլէրի պէյունտրրզ ալթընա էյմէյէ մուվաֆֆագ օլամայաճագլարընը պէյան իթմիշ տիր։ Պու զապթին էֆքեարընճա, Ինկիլթէրանըն ճէսիմ մէնապիի վարիտաթը՝ պիր մէրքէզէյէ գատար Պօերլէրին ֆէնընը հարպճա էլտէ իթթիքլէրի մէզիյէթլէրէ մուգապիլ կէլէճէք տիր։

Մուհարէպէ ուզուն օլաճագտրը։ Էկէր Ինկիլիզլէրին տիկէր միսթէմիքաթլարընտա պիր բաթլագ վուգու պուլմազ իսէ, ճէնուպի Աֆրիգայա իմատատ ասքէրի կէօնտէրմէլէրինէ տէվամ իտէճէքլէր տիր։ լաքին էկէր ժէնէրալ Ֆրէնչ՝ գաթի պիր ֆիւթուհաթ գազանը իսէ, իմատատ ասքէրի՝ կէճ գալմըշ օլաճագ տրը։ Ֆիլհագիգա էյյէ պիր մուզաֆֆէրիյէթտէն սօնդրա, հէնուզ թէրէտտուտ իթմէքտէ օլան Աֆրիգանտրրար իլէ եէրլիլէր՝ Պօերլէրէ պիրլէշէճէքլէր տիր։ Օ հալտէ ճէնուպի Աֆրիգանը հէր իքի ճիմհուրիյէթլէրինին, եանի Թրանսվաալ իլէ Օրանժին իսթիգլալը ուզուն միւտտէթ իչիւն թէէմին իտիլմիշ օլաճագ տրը։

Շայէտ Ինկիլիզլէր զալէպէ չալարլար իսէ, Պօերլէր՝ պրագտաճագլար քի Ինկիլիզլէր մէմլէքէթին թա իչէրիսինէ կիրսինլէր, օ հալտէ Պօերլէր գանը պիր չարգա մուհարէբէսինէ կիրիշճէքլէր, գանլարընը սօն տամլարընա գատար օզրաշաճագլար վէ տիւշմանը ասքէր գօյլարընտան չօգ ատամ էօյտիրէճէքլէր տիր։

* * *

Թրանսվաալը Դարիլէյլեր

Թրանսվաալը՝ Դաթօլիքլէրէ միսսաթեր մէտէնիյէ վէ սիյասիյէ վէրիէտիկի՝ Ինկիլթէրատա կէրէք կազէթալարտա վէ կէրէք ումումի իհթիմալարտա պիր չօգ սէֆա սէօյլէնմիշ տիր։ Ճէնուպի Աֆրիգա ճիմհուրիյէթինին Էվրօբատաքի սէֆիրի Տօգթ. Լէյտս՝ պու պատատ Ինկիլթէրա Բարլամէնթօսը ազասրտան Մ. Ռիլիամ Բէտմանտատաթիտէքի մէքթուպը կէօնտէրմիշ տիր։

«Ադիզիմ.

«Նոյ. 14 թարիխիլէ էվվելէճ եազտըղըմ մէքթուպը թատտիգ իթմէք իւզրէ վէ ճէնուպի Աֆրիգա ճիմհուրիյէթինտէ հիչ պիր Դաթօլիքին մէմուր նասպ օլընմազ օլարընը եազմըշ օյան կազէթալարը օգուրգատան օսնզրա, աթիտէքի վագտալարը թարաֆընդրա իխպար իթմէք ֆահտէտէն խալի տէյիլ տիր զանն իտէրիմ.

«1858 սէնէսի Կրոնոուէրի նիզամնամէսինին 20ճի մատտէսինէ, Հօլանտա Բրօթէսթան Ֆիլիսէսի՝ հիւքիւմէթին Ֆիլիսէսի իսի, վէ 21ճի մատտէսինճէ ատ, միլէթ՝ քէնտի նէզտինտէ Դաթօլիք քիրէքլէրի թէէսիսինի գատալ իթմէյօր, վէ եալընըզ Հայտելպէրկ Ֆրիտրոնէականընտաքի ագատտը Խրիսթիյանիյէյի թէրվիճ իտէն Բրօթէսթան քիլիսէլէրինէ միւսատատ իտիյօր իսի։ Լաքին պու մատտէյէ՝ 1870 յունիս 1տէքի Վօլգսրատա մէճլիսինին պիր գարարը յա ֆէսխ օլունտը, վէ 151ինճի մատտէ ահքեամընճա թէմամը յա հուրրիյէթը մէզկէպ իլան իտտիլտի։

«Մէմուրլար նատարնա կէլինտիքատ, 1889 սէնէսի Կրոնոուէրի նիզամնամէսինին 68ինճի մատտէսինճէ, հէր մէմուրը՝ աչրգատան աչրգա պիր պէ-բիւր օլմասը, վէ եախատ մաթլուպա մուվաֆֆրգ չահատթնամէլէր կէօսթէրմէսի լազըմ կէլիր իսի։ Վօլգսրատա մէճլիսի՝ 1894 յունիս 21 թարիխիլի պիր գարարը յա, Գաթօլիք Ֆիլիսէսինէ մէնսուպ օլտուգ քիմսէյերի մէմուրիյէթլէրէ նատիթմէսինի հիւքիւմէթ մէն իթմիշ տիր։ Լաքին պու գարար՝ իքի սէնէ սօնրա 1896 յունիս 10տա ենէ Վօլգսրատատը տիկէր պիր գարարը յա ֆէսխ օլունը գ. 874ինճի մատտէ գտնտու։ 1896 սէնէսի Կրոնոուէրի նիզամնամէսինին 93ինճի մատտէսի ահքեամընճա, եալընը զանսալ Պիրկէր օլանլար վէ եախատ Պիրկէր թէպարյէթինէ կիրէնլէր՝ մէմուր օլտուգ մաաղ ալապիլիրլեր։ Պիր միսնհալ վուգուրնտա, հիւքիւմէթին կազէթասը պիր իրան նէչը իտէրէք, նամզէտլէրին հանկը մէզհէպէ մէնսուպ օլտուգլարընը պիլտիրմէլէրի լազըմ կէլտիկինի իլան իտէր. լաքին նամզէտլէրին՝ Բրօթէսթան օլտուգլարընը Թային ու իրատ իթմէլէրի լազըմ կէլտիկի մէզքիւր իլանտա եազըլը օլտուղը եալան տրը։»

* * *

Էյէր Ռոհրոալան պիր գասրը մուխալիֆ

Նաթալ մուհարէպէսի վուգուտթլարընը պիտայէթինտէ, միւթէվէֆտա լօրա Բանտալի Զըրչիլին օղլու օլուպ հարզ մուխաթիրի սրֆաթըյլա մուհարէպէյէ կիտան Մ. Ունսթան Սբէնսըը Զըրչիլ բաթպ օլտըղը զըրհլը պիր ատմիրեօգրաֆարընը քէմալը չէճաաթլա միտաֆէա իթթիքատէն սօնրա Պօերլէր Թարաֆընտան էսիր Թուրմըշ, վէ Բրէթօրիյա կէօթիրիլտիքտէ, օրատա քէնտիսի կիպի էսիր Թուրմըշ օյան հալատը լէտի Սուա Ուիլսընը կէօրմիշ տիր։

Պէօյէ սէրսէրիյանէ էսմիր կէչիրմէք՝ օ ֆամիլիանընը խըլդաթընտան օլարգրը Թան եազըյօր. Ֆիլհագիգա լէտի Սուա Ուիլսընը Ցէյլ Մայլ կազէթասընը հարպ մուխպիրլէրինտէն պիրի օլուպ, մուխպիրլէրինտէն պիրի գասրը Մէյֆէքինկտ պուլընմըշ վէ շէհրը մէզքիւրտէն պիր մուհասէրէ հիքայէսի կէօնտէրիպ հէյլճանը մուճիպ օլմուշ տրը։

Մուախխէրէն մէզղուրէ գասրը

պէսինէ կիրիշճէքլէր. գանլարընը սօն տամլարընա գատար օզրաշաճագլար վէ տիւշմանը ասքէր գօյլարընտան չօգ ատամ էօյտիրէճէքլէր տիր։

* * *

Թրանսվաալը Դարիլէյլեր

Թրանսվաալը՝ Դաթօլիքլէրէ միսսաթեր մէտէնիյէ վէ սիյասիյէ վէրիէտիկի՝ Ինկիլթէրատա կէրէք կազէթալարտա վէ կէրէք ումումի իհթիմալարտա պիր չօգ սէֆա սէօյլէնմիշ տիր։ Ճէնուպի Աֆրիգա ճիմհուրիյէթինին Էվրօբատաքի սէֆիրի Տօգթ. Լէյտս՝ պու պատատ Ինկիլթէրա Բարլամէնթօսը ազասրտան Մ. Ռիլիամ Բէտմանտատաթիտէքի մէքթուպը կէօնտէրմիշ տիր։

«Ադիզիմ.

«Նոյ. 14 թարիխիլէ էվվելէճ եազտըղըմ մէքթուպը թատտիգ իթմէք իւզրէ վէ ճէնուպի Աֆրիգա ճիմհուրիյէթինտէ հիչ պիր Դաթօլիքին մէմուր նասպ օլընմազ օլարընը եազմըշ օյան կազէթալարը օգուրգատան օսնզրա, աթիտէքի վագտալարը թարաֆընդրա իխպար իթմէք ֆահտէտէն խալի տէյիլ տիր զանն իտէրիմ.

«1858 սէնէսի Կրոնոուէրի նիզամնամէսինին 20ճի մատտէսինէ, Հօլանտա Բրօթէսթան Ֆիլիսէսի՝ հիւքիւմէթին Ֆիլիսէսի իսի, վէ 21ճի մատտէսինճէ ատ, միլէթ՝ քէնտի նէզտինտէ Դաթօլիք քիրէքլէրի թէէսիսինի գատալ իթմէյօր, վէ եալընըզ Հայտելպէրկ Ֆրիտրոնէականընտաքի ագատտը Խրիսթիյանիյէյի թէրվիճ իտէն Բրօթէսթան քիլիսէլէրինէ միւսատատ իտիյօր իսի։ Լաքին պու մատտէյէ՝ 1870 յունիս 1տէքի Վօլգսրատա մէճլիսինին պիր գարարը յա ֆէսխ օլունը, վէ 151ինճի մատտէ ահքեամընճա թէմամը յա հուրրիյէթը մէզկէպ իլան իտտիլտի։

«Մէմուրլար նատարնա կէլինտիքատ, 1889 սէնէսի Կրոնոուէրի նիզամնամէսինին 68ինճի մատտէսինճէ, հէր մէմուրը՝ աչրգատան աչրգա պիր պէ-բիւր օլմասը, վէ եախատ մաթլուպա մուվաֆֆրգ չահատթնամէլէր կէօսթէրմէսի լազըմ կէլիր իսի։ Վօլգսրատա մէճլիսի՝ 1894 յունիս 21 թարիխիլի պիր գարարը յա, Գաթօլիք Ֆիլիսէսինէ մէնսուպ օլտուգ քիմսէյերի մէմուրիյէթլէրէ նատիթմէսինի հիւքիւմէթ մէն իթմիշ տիր։ Լաքին պու գարար՝ իքի սէնէ սօնրա 1896 յունիս 10տա ենէ Վօլգսրատատը տիկէր պիր գարարը յա ֆէսխ օլունը գ. 874ինճի մատտէ գտնտու։ 1896 սէնէսի Կրոնոուէրի նիզամնամէսինին 93ինճի մատտէսի ահքեամընճա, եալընը զանսալ Պիրկէր օլանլար վէ եախատ Պիրկէր թէպարյէթինէ կիրէնլէր՝ մէմուր օլտուգ մաաղ ալապիլիրլեր։ Պիր միսնհալ վուգուրնտա, հիւքիւմէթին կազէթասը պիր իրան նէչը իտէրէք, նամզէտլէրին հանկը մէզհէպէ մէնսուպ օլտուգլարընը պիլտիրմէլէրի լազըմ կէլտիկինի իլան իտէր. լաքին նամզէտլէրին՝ Բրօթէսթան օլտուգլարընը Թային ու իրատ իթմէլէրի լազըմ կէլտիկի մէզքիւր իլանտա եազըլը օլտուղը եալան տրը։»

* * *

Էյէր Ռոհրոալան պիր գասրը մուխալիֆ

Նաթալ մուհարէպէսի վուգուտթլարընը պիտայէթինտէ, միւթէվէֆտա լօրա Բանտալի Զըրչիլին օղլու օլուպ հարզ մուխաթիրի սրֆաթըյլա մուհարէպէյէ կիտան Մ. Ունսթան Սբէնսըը Զըրչիլ բաթպ օլտըղը զըրհլը պիր ատմիրեօգրաֆարընը քէմալը չէճաաթլա միտաֆէա իթթիքատէն սօնրա Պօերլէր Թարաֆընտան էսիր Թուրմըշ, վէ Բրէթօրիյա կէօթիրիլտիքտէ, օրատա քէնտիսի կիպի էսիր Թուրմըշ օյան հալատը լէտի Սուա Ուիլսընը կէօրմիշ տիր։

Պէօյէ սէրսէրիյանէ էսմիր կէչիրմէք՝ օ ֆամիլիանընը խըլդաթընտան օլարգրը Թան եազըյօր. Ֆիլհագիգա լէտի Սուա Ուիլսընը Ցէյլ Մայլ կազէթասընը հարպ մուխպիրլէրինտէն պիրի օլուպ, մուխպիրլէրինտէն պիրի գասրը Մէյֆէքինկտ պուլընմըշ վէ շէհրը մէզքիւրտէն պիր մուհասէրէ հիքայէսի կէօնտէրիպ հէյլճանը մուճիպ օլմուշ տրը։

Մուախխէրէն մէզղուրէ գասրը

)(161)(

ՄԱՐԿԸՐԻԹԻՆ ԳԸԶԸ

ՄԻԹԷՐԱԻՄԻ

ԱՆՏՈՆ ԱԼԻՔ

—Պէօյիւք պիր ֆէլաքէթէ՞ մի։

—Բէտէրի գօնթ տը Թէրրիս պու սապահ վէֆաթ իթմիշ։

—Վա՞հ, զավալլը Մատմազել Մնօրին...Թապիի ճէնազէյէ կիտէճէքսին։

—Էկէր կիտէճէյիմ մահալտէն էրքէնճէ տէօնէճէք օլուր իսէմ, Թապիի ճէնազէտէ հազըր պուլունըրմ։ Պէնիմ իչիւն հէր շէյտէն ագտէմ սէնսիզ, սէնին իչին տիր...պու ագշամ Մէգսն Բուժա կիտէրիմ, կէճէ օրատա գալըրըմ, սապահ Մատամ Իւրսիւլա կէօրիւրիւմ, եարըն ազշամ հէր հալտէ պէրապէր ալըր կէտիրիմ, ֆէրտասը կիւնիւ տէ ճէնազէտէ հազըր պուլունուրում։

—Տիմէք պիր պիւթիւն կիւն պէնի Թէրք իտյօրսըն։

Զիրզա.—Նէ՞ զարարը վար իմիշ, պիր կիւնիւն նէ՞ էհէմմիյէթի վար, պէն պուրատա եանըպաչընտա տէյի՞միյիմ, պէն սէնի գայրրամազ, պագատա՞զմըրյըմ։ Օ կիթաիքատէն սօնրա պիզ կէճէ տէ գօնուշուրուզ, եարըն տա ագշամ գատար գօնուշուրուզ, եօնումքզընը պահսընը իտէրիզ։

—Բէք տօզրու...լաքին...

—Մամաֆիհի սէնին տէ հագգընը վար, պէնիմէ գօնուշմագ իլէ քէնտիսի իլէ գօնուշմանին ֆարգը վար։

Թօլ.—Կիթմէլիյիմ, սէնին տիւշմանլարըն քիմ օլատուգլարընը հէր հալտէ պիլմէլիյիմ, վալիտէնի պուլմագլըղա վէ սանա գավուշարմագլըղա եէմին իթմիշիմ, պու եէմինիմտէ հէր հալտէ սէպաթ իթմէլիյիմ։ Պէն բէք եագընտա ավտէթ իտէրիմ. սէն տէ էյիլէնմէյէ զայրէթ իթմէլիսին քի, բէտէրիմտէ վէրմիշ օլտրզրմ սէօզիս իմրա իտէպիլէյիմ։

—Բէտէրինէ՞ մի։

—Եվվէթ...պիրազ եվվել կէօրտիւմ, կէօրիւշտիւմ։

—Պանա տաիր պիր չէ՞յ մի վատ իթտին։

—Եվվէթ։

—Տիմէք պէնտէն պաս իթտին։

—Շիւպհէ՞ մի վար...ի՞թմէմէլի մի խոմ, բէտէրիմ՝ նախ օլաճաղրմ պէօյէ պիր սատատէթ վագրի օ՞րմասընը մը...

Բրնէ՝ Թօլն նէ տիմէք իսթէտիյինի անլայրդ, էօնիւնէ պագտը։

Զիրզա իսէ պիր գահգահա տըր սայրվէրէրէք.—Նի՞շիւն սէօզիւնիւ եարը եօլտա քէստին, սագրն պէնտէն չէքինմէյէսինիդ, պագրշընրզտան մէրամընրզը անլա՞մատրմ մը զանն իթտինդ։

Բրնէ կիթտիքճէ տահա գիյատէ գըզարմագտա իտի։

Զիրզա.—Եանի բէտէրինէ զէվճէն օլաճագ գրզը իմագտիմ իտէճէքսին...

Թօլ.—Ամապա օ կիւնիւ կէօրէճէ՞քմիյիմ։

—Նի՞շիւն կէօրմէյէսին. մատամ քի պիրիպիրինդի սէվիյօրսընըզ...

—Սէվմիյինի պիմէյօրում, սէօյլէմէյօր։

—Սիքիթ իգրար տիմէք սէյի՞լ մի եա՞, պէօյլէ չէյլեր սէօյէնմէսէ տատխի կէօզլէրտէն պէլի տիր...կէօզլէրինէ պագ...

Թօլ.—Ընշէնին էլլերինի թութուզ.—Սահի՞հ մի տիր։—տէտիքատ Բրնէ հէյճանտան թիթրէյէրէք պիր «էվ

մուխպիր՝ պէսլէմէսի իւէ պէրապէր Մէյֆէքինկ մէվգբինտէն չէգմրշ վէ գըզկրն մուհարեպէ աթէչի լ-չինտէ պուլընան պիր մէմլէքէթ աէ աթ բլա 200 միլիք պիր մէսաֆէ գաթ իտէրէք իճրաք սէյահաթ էյլէմիշ իտի։ Մէզպուրէնին նէրէտէ թուրթուլտրը խապէր վէրիլ-մէմիշ տիր։ Թրանսվաալ հիւքիւ-մէթի՝ պու գատրն մուխպիրին՝ պիր Պօէր գատրնբյլա թրամբա իթ-մէք թէլիֆինտէ պըրնը յօր։ Պօէր գաբնը տա միլալայ Պատէն-Բաուէլ-ին ճիւզի պիր ասաքիրը մու-հաֆրզաբը թարաֆընտան էսիր թութըլմըշ տըր։

* * *

Վիէննա կաղէթալրընա կէօրիւլէն թէլէկրաֆլար տըր։

Լօնտրա 8 դեկտ.— Բիէթերմա-րիցպուրկտան Ցէյլ թէլէկրաֆա չէ-քիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Ժէ-նէրալ Պուլըր՝ էրքեանը հարպիյէ հէյէթիյլէ պէրապէր դեկտ. 5տէ ագշամ Ֆրէյրա մէվգբընա տօղրու կիթմիշ տիր։

Ֆրէյրա մէվգբընտա պուլընան ասքէր՝ տիւն սապահ Լէտիսմիթ թարաֆընտա թօբ սէյլերի տույ-մուշլար տըր։ Մէվգբի մէզքիւրատն թայնը կազէթասընա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Պօէրլէր՝ Գոլն-սօ ճիվրընտագի էն պէօյիւք օր-տուկեահարտան պիրինի թէրք իւէ յարգ թարաֆրնա կիթմիշլեր տիր։

Միրայայ Պատէն-Բաուէլ թարա-ֆընտան Նոյ. 27տէ Մէյֆէքինկատն չէքիլիպ պու քէրրէ բէսմէն նէշը իտիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Մէյֆէքինկատ հէր շէյ եօլունտա օլուպ, թօր աթէչի արաբրա տե-վամ իթմէքտէ վէ մուհասէրէ ի-տէնլիրին մրգտարը կիթիքճէ ա-զարմագտա տըր։

Մակալարիտէն Նոյ. 30 թարի-խիյէ չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, պիթիւն ասքէրի գուվ-վէթ իւէրի հարաքեաթրնա պաշլա-մագլա, չըմէնարֆէրխաթրընը բա-լահ վէ Մէյֆէքինկ իւէ մուխապէ-բաթր իտտէ էյլէմէքիւզրէ լազրմ կէլէն թէտարիքեաթրն քեաֆֆէսի իքմալ օյունմըշ տըր։ Պօէրլէր Մէյ-ֆէքինկատն 100 միլ չրմալտա քեաին Մագէ Մագալա նէհրինտէ ախզը մէվգը իթմիշլեր տիր։ Ցիւշմանրն պու մէվգբլարը միւթահէքմ տիր։

Մօտտէր Բիվբրտան Բիւթէր թէ-լէկրաֆ գումբանեասրնա դեկտ. 4 թարիխիյէ պիլտիրիլտիկինէ կէօ-րէ, նէհրտէ պիր չօգ Պօէր ճէսէտ-լերի պուլընմըշ օլմաղլա, Ինկիլիզ օր-տուկեահա՝ չրմալէն պիր միլտահա իլերի ալընմըշ տըր։ Ցիւն ագշամ Ֆիլադելֆյա իլէ իտաէի մուխապէրաթ օլընտը։ Շէհրը մէզքիւրատ հէր շէ-յին եօլունտա իտուկի խապէր վէրի-լիյօր, բէք չօգ էրզագ պուլընտըղը վէ չէհրին կէչէն նդ. 25աէն պէ-րու թօբա թութուլմատըղը տախի՝ իչարաթը վագբատան անպշըլմըշ տըր։

Դեկտ. 6տա Մօտտէր նէհրի գուբ-պինտէ պիր մուհարեպէ վուգու պուլմուշ տըր։

Լօնտրա 8 դեկտ.— Պու ագշամ հարպիյէ նէզարէթի աթիտէքի բէսմի թէպլիղաթը նէշը իթմիշ տիր։

«Լօրա Միթիւէնտէն հիչ պիր խապէր կէլմէմիշ տիր։ Եալընըզ Օրանժ Բիվբը սթատիօնընտան ալը-նան մալիւմաթա կէօրէ, Կրանս-բանտա չըմէնտրֆէր խաթթը հա-վայա չըգարբլմըշ վէ թէլէկրաֆ թելլերի քէսիլմիշ տիր։ Եէրլիւէր չը-մալ ճիհէթինտէ թիւֆէնկ սեպլերի իշիթմիշլեր իմիշ։

Հարպիյէ նէզարէթինին պու նէշ-բիյաթը՝ բէք զիյատէ պահսը հէ-յէճան օլմագտա տըր։ Մէզքիւր հավատիսին՝ ժէնէրալ Միթիւէն օրտուսընը Պօէրլէր թարաֆընտան արգատան պասըլըպ խաթթը բիւ-ճաթը գաթ իտիլտիկինի իյտա էյ-լէտիկի զանն օլունը յօր։ Պունընա պէրապէր պու մալիւմաթ պիր կէօ-նա ճիտտի թէֆսիրաթա օղրա-մագսըզընն նէշը իտիլմիշ օլմագ հա-սէպիյլէ, պէօյլէ պիր իհթիմալին վուգուրնա հէնուզ իթիմատ օլուն-մայօր։ Հէր հալատ պու էնտիչէլեր թէեյյիւտ իթտիկի թագտիրտէ, ժէնէրալ Միթիւէն օրտուսընտա երզագ պուլընտըղը կիպի, Մօտ-տէր նէհրի իլէ տիւշման արասընը-տա գալմըշ պուլընտաճաղը ճիհէթ-լէ, պիթիւն օրտուսընը մահվ օլ-մուշ օլտաճաղընա հիմ իտիլէճէք տիր։

Լօնտրա 8 դեկտ.—Ժէնէրալ Պըլ-ըր՝ պու քէրրէ պիր պէյանամտէ նէշր իտէրէք, Մօտտէր Բիվբրտա վա գու պուլան մուհարեպէ հագ գընտա Ինկիլիզլէր թարաֆընտան չէքիլէն թէլէկրաֆլարտա, տիւշմ-նրն նամուսընը լէքէտար իթմէկէ չալըշըլմըշ օլմասընա գարշը չէտի-տէն իթիրազ իտէրէք, սիվարիլէ-րին աթալարընը էօլտիւրմէք՝ մէտե-նի հարպ գանունլարընա զէրրէճէ մուխալիֆ պիր գազիյէ օլմատարը-նը, վէ ֆագաթ չէճի վէ մէրտ պիր տիւշմանրն նամուսընը լէքէտար իթմէք՝ նամուսբէրվէրիկէ եագըշ-մայաճաղընը իթեան էյլէմիշ տիր։

Լօնտրա 8 դեկտ.— Ուայթ տտա-սընտա քեաին եէմպրիչտէն Լօյտ գումբանեասընա չէքէլէն պիր թէ-լէկրաֆա կէօրէ, Թայն նամ ինկի-լիզ հարպ սէֆինէսի՝ եէմպրիչտէքի գայալար գուրպինտէ գարայա օ-թուրմշ տըր։ Մահալը մէզքիւրէ պիր թախլիսիյէ վարօրը կէօնտէ-բիլմիշ տիր։ Հավա սաքին. երզագ վէ միհիմմաթը հավի օլան Թայն սէֆինէսի Մալթայա տօղրու կիթ-մէքտէ իտի։ Տիկեր պիր թէլէկ-բաֆը պէյանընա կէօրէ, Թայն սէ-ֆինէսի եիւզտիբիլէրէք Ռօթամու-թա եէթիշմիշ տիր։

* * *

Մո-հարէպէտէն մալիւմընը մուխրիլէքէ

Մօտտէր Բիվբը սթատիօնընտան դեկտ. 11 թարիխիյէ Լօնտրայա վարիա օլան պիր թէլէկրաֆա կէօրէ, Ինկիլիզ թօրճուլարը՝ Պօէրլէրին թահթը իշղալինտէն պուլընան մէվ-գբին սոլ թարաֆընտա ախզը մէվ-գը իթմիշլեր վէ լիմէն պարուբլը օպիս կիւլէլերի ախմաղա պաշ-լամբշլար տըր։ Պօէրլէր մուզապէ-լէ իթմիշլեր տիր։ Պիր սաաթ մու-հարէպէտէն սօնրա Պօէր թօբլարը սիւքիւթ մէճպուր օլմուշլար տըր։

Բրէթօրիատան չէքիլէն պիր թէ-լէկրաֆա կէօրէ, բազար ագշամը Մօտտէր Բիվբը գուրպինտէ Պօէր սասքիրինին գօմանտանը ժէնէրալ Դրէրինին ասքէր գալընտան սիվարի ասքէրի՝ պու կիւն Դոլենսօնրն եագընընտա եիւզ-լերճէ Պօէրլերատէն միւրթթէպ պիր միքիրէզյէ թէսատիւֆ իթմիշտիր։ Ցիշման՝ Դոլենսօնրն էօթէսինտէ Թուկելա նէհրինին գարշը գըլը-սընա չէքիլմիշ, վէ Ինկիլիզլերին ի-լերիյէ հարէքէթինէ մուգավէմէթ իտէճէք պիր մէվզը թութմըշտիր։ Պատէհու պիր թիւֆէնք մուհարէ-պէսի պաշլայըպ, լաքին հիչ պիր

նէթիյճէ վերմէքսիզին թաթիլ օ-լընմըշ տըր։

Լուդէնճօ-Մարքէլ 11 դեկտ.— Քիմպրլէյտէքի Ինկիլիզ ասքիրի՝ Գամբէրտամ գուրպինտէքի Պօէր մէվգբլարընը այմագ իչին դեկտ. 9տա պիր տիշտրը հիւճումը իճրա իթմիշլեր տիր։ Ինկիլիզլերին գուր-չունլարը՝ հիչ հէաէֆլերինէ վար-մամըշլար տըր։ Մուհարեպէ հագ-գընտա հէնուզ թաֆսիլաթ եօգ տըր։

Բարիզ 12 դեկտ.— Խապէր ա-լընտըղընա կէօրէ, Մօտտէր Բի-վբը մաղլուպիյէթինտէ 500 Ինկիլիզ էսիր տիւշմիշ տիր։

Լօնտրա 12 դեկտ.— Եարընն Լի-վերբուլտան Իւմիտ Պրուինընա բէք չօգ ասքեր կիտէճէք տիր։

Հարպիյէ նէզարէթի՝ մէյտանը հարպտան հիչ պիր խապէր վեր-մէյօր։ Լօնտրատա էնտիչէ արթբ-յօր։

Մ. ԶԷՄՊՐԼԷՑՆԻՆ ՊԻՐ ՆՈՒԹԳԸ

Մ. Զէմպրլէյն կէչէն հաֆթա ճումա կիւնիւ եէնի պիր նութգ իյրատ իթմիշ տիր։ Ֆագաթ պու տէքիա արթըգ բոլիթիգատան պահս իթմէմիշ տիր։ Պիրմինկեամտա պիր ըեմ մէքթէպի չակիրտանընը թէվզիի միքեաֆաթրնտա իճրաի ըիյասէթ իթտիկի սըրատա, Ինկիլ-թերատա սէնայիի նէֆիսէնին ա-թիսինտէն պահս էյլէմիշ տիր։ Ղալիպա Մ. Զէմպրլէյն բոլիթիգա-տան զիյատ պու զէմինտէ մէհա-ըէթլի կէօսթէրիյօր։ Պուրատա տահա կիւզել իտարէի քէլամ իտի-յօր։ Ֆիլհագիգա պու տէքա սէ-նայի իշլերինտէ սենատը նէֆիսէ հագգրնտա զայէթ մագպուլ վէ մագաուլ սեօզլեր սեօյլէմիշ տիր։ Միսթէրմիքեաթտա վուգու պու-լան պէօյիւք պիր մուհարեպէ եա-նասընտա միսթէմիքեաթ նազը-ըընն՝ միհնթէխիլերի հուզուրը-նա սենայիի նէֆիսէյէ ախտ պէյիզ պիր նութգ իյրատ իթմէսի հագի-գաթէն մուճիպը հայրէթ տիր։ Ֆագաթ Ինկիլիզ բոլիթիգա ըի-ճալընը հագայիգինտէն պիրի տէ պու տըր։ Իտարէ պաշընտա պու-ըընմագ էնտիչէսի պու բոլիթիգա ըիճալընը պիթիւն զիհնինի սալա իշղալ իտէմէզ։ Ինկիլիզ բոլիթիգա ըիճալը տախի «հաֆթատա պիր կիւն իսթիրահաթ» գահտէսինտէն վազ կէչմէք իսթէմէզլեր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՑԷ ՎԷ ԲՈԼԻԹԻԳԸՑԷ

Ավսթրիա մէպուսան էնճիմէ-նինին պիւտժէ գօմիսիօնը՝ էվ-վէլքի կիւն միւզաքէրէի ումմիյէ-տէ վէ մուախէրէն միւզաքէրէի խուսուսիյէտէ օրտունը տահ պիւտ-ժէսինի գապուլ իթմիշ տիր։

Ֆրանսա Մէճլիսը մէպուսանընտա էվվէլքի կիւն, տաիյէ նէզարէթի-նին պիտժէսի միւզաքէրէ օլընը-ղը սըրատա, ճիւմհուրի ֆրգասընա մէնսուպ մէպուսանտան Մ. Կիւս-թավ Թրանսո՝ հիւքիւմէթտէն՝ բոլի-թիգասը հագգընտա իյզահաթ թալեպ իթմիշ օլմաղլա, բէհսը վիւ-քյա Մ. Վալտէք Ռուսօ՝ ճէվապէն, քէնտի բոլիթիգասընը էվվէլճէ իչ-տէֆա իյզահ իթմիշ օլարգրը վէ պէյանաթը սապզասընը թէքրար իթմէք պիհուտ պիր շէյ իտուկինի պէյան էյլէմիշ տիր։

Սօլ թարաֆ ֆրգասը՝ պու միւ-պահասայա իսթիմամ վէրիլմէսինի թալեպ իթմիշ օլարգընտան, 237 ըէյէ գարշը 267 ըէյ իլէ պու թա-լեպ գապուլ օլընմըշ տըր։

Իթալիա Մէճլիսը մէպուսանընտա խարիճիյէ նէզարէթի պիւտժէսինին էսնտի միւզաքէրէսինտէ խարիճիյէ նազըրը մարքի Վիտգօնթի-Վէնոսթա՝ մուխթէլիֆ սիվալլէրէ ճէ-վապէն, իթալիանընը քէնտի իթթի-ֆագլարընա սաաղդ գալընընը, վէ պու իթթիֆագլարընը՝ քէնտի խարիճի բոլիթիգասընն սարբըմազ էսասընը թէշքիլ իթմէլերինտէ տէ-վամ իթտիքլերինի, վէ իթալիա իլէ տիւվլեր միւթթէֆիգ արասընտա-քի միւնասէպաթը՝ էմնիյէթը միւ-թեգապիլի թամմէ իւզրէ պու-լընտըղընը, վէ իթթիֆագը

Միւսէլլէսին մագսէտի էվրօբատա պագարի սուլհ ու սալահտան իպա-ըէթ օլարը՝ թէճրիպէ իլէ էյիճէ իսպաթ օլընընը պէյան իթմիշ տիր։

— —

Միւնիխտէքի Նէօ-Ռէ Նաբրիէրէն կազէթասընն ալարը մալիւմա-թա կէօրէ, Պավիէրալը բրէնս Լուի-նին 1877 օգոստ. 17տէ տօղմուշ օ-լան գըզը բրէնսես Մաթիլա՝ Պուլ-կարիսթան բրէնսինին պիրատէրի բրէնս Լուի տը Սագս-Գոպուրկ-Կոթա իլէ Նիշանլանմըշ տըր։

Հալ պու քի Պուլկարիսթան բը-բէնսի բրէնս Ֆէրտինանտրն Լուի Նամընտա պիրատէրի օլմալը, բրէնս Ֆիլիբտէն մասա եալընրդ Օկիսթ Նամընտա պիր պիրատէրի վար տըր։ Պու բրինս՝ 1845 օգոստ. 9տա տինեայէ կէլմիշ վէ Պրազիլ-իալը բրէնսես Լէոբոլտին իլէ էվ-լէնմիշ իսկ տէ, բրէնսես Լէոբոլ-տին՝ 1891 փետր. 7տէ վէճաթ իթ-միշ տիր։ Բրէնս Օկիսթ էլան Ա-ստրիա գոնթր ամիրալը տըր։ Պի-լաքիս բրէնս Օկիսթին օղլու օլ-ըաղ պիր բրէնս Լուի տը Սագս-Գոպուրկ-Կոթա վար տըր։ Իհթի-մալ քի պու բրէնս՝ Պավիէրալը բրէնսես Մաթիլա իլէ Նիշանլանմըշ տըր։ Պու բրէնս Լուի՝ 1870 սեպտ. 15տէ տօղմուշ օլուպ, էլան Ա-ստրիա օրտուսունտա միւլազիմ տիր։

ԹԷՎՃԻՀԱԹ

Պիթլիս վիլայէթի էվգաֆ մուհասէ-պէճիլիկինէ՝ Սէրֆիչէ էվգաֆ միւտիրի Ճէվտէթ էֆ. Բայիր,

Բէրբիր սանճաղը պիտայէթ մահ-քէմէսի միւտտաիի ումմուի մուավինի-կի՝ Միհնթէֆիկ սանճաղը պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումմուի մուա-վինի Իզզէթ էֆ.յէ, վէ Միհնթէֆիգ սանճաղը պիտայէթ մահքէմէսի միւ-տտաիի ումմուի մուավինիկի՝ Բէրբիր սանճաղը պիտայէթ մահքէմէսի միւտ-տաիի ումմուի մուավինի Մուսթաֆա Նուրի էֆ.յէ թէվճիհ պույրուլմըշտը։

ՍԸՀՀԻԹԷ

Այաֆիր. դեկտ. 12 թարիխիյէ ումմում Սրհհիյէ մէմուրլարընա թէպլիղ օլընան թէլէկրաֆը սուրէթի տիր։

«Մէճլիսը Սըհհիյէ գարարրյա, Մը-սրրան կէլէն թաղէ մէյվէ վէ սէպ-գէլէր գապուլ օլընճաղը կիպի, քէ-զա Մըսրրան կէլէն բօսթա չանթա-լարը թիւթսիւ իսիլմէքտիգին գապուլ օլընճագ տըր։ Մէճլիսը Սըհհիյէ գա-բարրյա Պասրատան կէլէնլերէ գարշը գօնրլան 10 կիւնլիք գարանթինա լազմ օլունմըշ տըր։»

Միւֆէթթիշը ումմուի
ՏՕԳԹ. ԳՕՍՏՕՆԻ

ԳԱՐԹԱԼԻ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԱՌԹԻՒ

Հոգաբարձու պաշտօնէութեան մը անհրաժեշտ գոյութիւնն.— Թաղ. Խորհրդոյ ընդդիմութիւնն ու հրաժա-րիլն մի քանի ոչ ձեռնհաս անդամ-կիցներու։

Վարժարանի մը յառաջդիմութեան նպաստող ամենէն էական պայմաններ-էն մին է ունենալ ներքին հոգաբար-ձու պաշտօնէութիւն մը, կարող ան-ձերէ կազմակերպուած, որոնք գործոյ կոչուելու արժանի ըլլան իրաւամբ։ Վարժարանի մը կրթական գործին մը-ղում տալու մասին՝ հոգաբարձութեան ազդեցութիւնն ու դերը շատ մեծ է, այնպէս որ եթէ կրթական պաշտօն-եայներ ունենան իրենց վրայ կատար-եալ հսկիչ մարմին մը, կամայ ակա-մայ պիտի աշխատին վարժարանի յառաջդիմութեան (խօսքս անձնուէր պաշ-տօնեաներու չէ) և փոփոխիլի տէր անձնաւորութիւններ ու մարդ ըստուած անհատը պիտի պատրաստեն, եթէ մի-եւնոյն ատեն ալ հոգաբարձու պաշտօ-նէութիւնն չը զլանայ ամէն ջանք ու չը խնայէ նիւթական և երբեմն երբեմն ալ վարձատրէ վարժարանին յառաջա-դէմ ու յաջողակ աշակերտներն։

Ահա, միակ դարման ու միջոց վար-ժարանին յառաջդիմութեան։

* * * Գարթալի մէջ վարժարանին հո-գաբարձութեան խնդիրը կորդեան հանգոյց մը գարձած է... ոչ ոք կա-րող կըլլայ խնդիրը պարզել, ընդդի-մութիւններ չատ կրլան, այնպիսի ընդդիմութիւններ՝ որոնք ծիծաղելի են և ծիծաղելի ըլլալէ աւելի արգահատ-ելի եւ ցաւալի են։ Զօրաւոր ձեռքեր պէտք են հանգոյցը մէկէն անջատելու ու վարժարանին ղէկը ձեռք առնելու համար, ապա թէ ոչ զօրաւոր կամքի տեր չեղող անձնաւորութեանց գործը

չէ։ Նախ և առաջ պիտի համոզել ջա-նալ, իրարու գաղափարներ ըմբռնելու, այնպէս գործի ձեռնարկել։

Ենթադրենք թէ՝ Թաղ. Խորհուրդն չը կրցաւ ըմբռնել թէ՝ վարժարան մը առանց հոգաբարձու պաշտօնէութեան մը գոյութեան առ խարխափս կ'ըն-թանայ ու քմահաճոյքի առարկայ կըլ-լայ, պէտք չէ՞ որ համոզենք եթէ հա-մոզուելու տարամտութիւն ունենան։

Ինչ կը նշանակէ կրթական գործի յառաջդիմութեան ընդդիմութիւն, բ-սել է այն իր վեհմտութիւնն ու նուի-բականութիւնն կորսնցուցած է ու քը-մահաճոյքի առարկայ եղած է ջնջ ա-զանները ձեռք, որոնք չեն կրցած ըմ-բռնել թէ՝ ի՞նչ է դպրոց, ի՞նչ է ե-կեղեցի և ի՞նչ կը նշանակէ... ու ի՞նչ-պէս պէտք է վարուիլ այնպիսիներու հետ որոնք դպրոցի և եկեղեցիի յա-ռաջդիմութեան ցանկացողներ են։

Կը գտնուին այնպիսի դասակարգ անձնաւորութիւններ ալ որոնք դպրոցի կրթական օրուան խնդիրը բրած են և միշտ ազմուկ, չփոթութիւն հանե-լու վրայ են, բենք ալ չենք գիտեր թէ ի՞նչ կընեն ու ինչո՞ւ համար։ Սը-բէք մտածելու հակամիտութիւնն չու-նին թէ օր մը, թերեւս օր մը, ամէն ինչ պարզուելով ու արդարութիւնն ալ երեւան ելնելով պիտի ամչնան... չատ ուշ սակայն։

Քանի որ հիմայ հիշդ ժամանակն է գործելու, վարժարանը յառաջ տանե-լու, աշխատեցէք ձեռք ձեռքի տալով, ոչ թէ բարի սովորութեան մը համե-մատ սրճաքանչերուն անկիւնն պոռա-լով կանչուռտակով յառաջդիմութիւն պահանջել... չէ՛, չէ՛, բարեկամներս, այնպէս չի կրնար ըլլալ, համբերատու-թիւն գոյացուցէք և ըմբռնեցէք գործ-ծոյ մարդկանց արգար նպատակը։ Եւ դուք, Թաղ. Խորհրդոյ անդամակից-ներ, մի կարծէք թէ ձեր հրաժարե-լովն ամէն ինչ երեսի վրայ թողուած կը մնայ, արժանաւորագոյններ կրնան լեցնել ձեր տեղն։

Գարթալ Ասատուր

ԻԼԱՆ

Պապը Ալի ճատտէսինտէ 46 նիւմէ-բօլը տիւքքանտա մուրգմ միֆիլիս քիթաղը Ա.-ք.ել էֆ.ենի զիմմէթին-տէ պատաղը օլանլարը՝ Գանուննա-մէի Թիհարէթին 199 վէ 200 մատաէսի ահքեամընա թէվֆիգէն Բարիքը ի-լանան 20 կիւն զարֆընտա ալաճագ-լարընն պիր գրթա միֆրեաթ տէֆ-թերի իլէ սէնէտաթ վէ թէվսիսիւբէ-բինի պիզ-թ վէ եա պիվէքտալէ մահքէմէի թիհարէթը Պահիյէյէ թագ-տիմ վէ մաթլուպարն թահգիգ գըմ-նընտա Մահքէմէի թիհարէթը Պահրի-յէտ իֆլասա մախսուս օտատա իշպու 315 սէնէսի քեան. էվվէլին 20ինճի բազար երթէսի կիւնինտէն իթթա-ըէն, 22նճի սալը կիւնիւնէ տէկին սա-աթ 6տան 9յա գատար թէվվիյէսինէ միւպատէրէթ օլընճաղը վէ մէհլէթը մէզքիւրէ եանասընտա իսպաթը վիւ-ճուտ իթմէյէնլեր հագգընտա գանու-նը մէզքիւրը 210ընը մատտէսի ահ-քեամընը մէվգբի իճրայա գօնրլաճա-ղը իլան օլունը։

Ժիւժ Գոմիսէր
1 քեան. էվվէլ 315

ՍՍՄԱՆԼԸ ԳԱՆԳԱՍԸ

100աէ 5 ֆրանգի կէօմրիւք թահվի-լաթընն 1894 յունվարատա վատէսի խիմամ պուլան 15 նօմէրօլը գուրբնը՝ պէտէլի թէէտիյէ իսիլմէք իւզրէ դեկ-սեմբրը 31է գատար (ալաֆր. 12 յուն-վար) իրարագ օլընմատրը թագտիրտէ, հիւքմիզ ատտ օլընճաղագ տըր։

9 դեկտ. 1899 Տէրսաատէթ 10—2

ՏՐ. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ՎԷ ՕՂԼՈՒ
ԱՄԷՐԻԿԱ ՏԻՇ ԹԱՊԻՍԼԷՐԻ
396 Պէյօղլո-Նոթ Տօղրու-Եօլ 396
Կիւնճի սահիֆէյէ միւրաճաա օլունա։

ԻԻՆԻՕՆ
ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ
ԲԱՐԻԶՏԷ ՊԱՆԴ ՍՕԳԱՂԸՆՏԱ 15 ՆՈՒՄԷՐՕՏԱ ՄՈՒԷՍՍԷՍ

ԵԱՆԿԸՆ ՇԻՊԼԻՍԻ 1828ՏԻ ՄՈՒԷՍՍԷՍ

ԷՕՄԻԻՐ ՇԻՊԼԻՍԻ 1829ՏԱ ՄՈՒԷՍՍԷՍ

Սէրմայէ վէ իհթիյաթ Ֆրգ.	94 միլ.	Սէրմայէ վէ իհթիյաթ Ֆրգ.	135 միլ.
1896 սէնէսի վարիտաթը	» 18 »	Վէրիլէն թազմինաթ	» 90 »
Վէրիլէն թազմինաթ	» 215 »	Սիկուրթա օլընան մէպլղ.	» 246 »

Գումբանեանրն Պանգասը՝ ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ ՏՐ.
Թիւրքիա ամէնթէլիկինին միւտիրի՝ ՍԻՄՕՆ ԷՖ. ԳԱՅՍԷՐԼԷԱՆ.
Էօմիւր սիկուրթասը չիւպէսի միւտիրի՝ ՄԻՀՐԱՆ ԷՖ. ՏԷՐ ՆԵՐՍԷՍԵԱՆ։
Գալաթատա Օսմանլը Պանգասընն գարշըրընտա
Թահթապրուն խանընտա։

ՕԳՈՒՅՐՆԸՂ, ՕԳՈՒՅՐՆԸՂ
ՀԱՃԻ ՇԱՀԻՆ
ՀԱԶԸՐ ՎԷ ԸՍՄԱԲԼԱՄԱ ԷԼԳԻՍԷ
ՄԱՂԱԶԱՍԸ
Մլոնապոլսա Սուլթան Համամընտա
Հաճիոսլը խանընն խսրի գաղը
ԹԷՕԼԻՍԻՆԷ Ն՝ 33

Ինչպէս մաղազանն սահիպ վէ միւէս-սիսի Արտակ Մոսկեան պիր չօգ սէնէ-լէրտէն պէրու պու սէնաթրա մէշշուլ օլմուշ, վէ սարիլէրէ պիրիլքաէ պիր գաշ էլպիսէ մաղազալարը իտարէ իթ-միշ, վէ քէնտի թէհրիւպէքարլրը վէ իսթիգամէթի սայէսինտէ միշքէրիլ-ըին էմնիյէթ ու թէվէճճիհինի գազան-մըշ օլուպ, պու տէֆտէրի թէշէպպիւ-սինտէ ասախ մուավիֆգագրէթը թամ-մէյէ նայել օլաճաղը չիւպհէսիպ տիր։

Մէզքիւր մաղազատա պիրինճի սէ-բէճէ էլպիսէ պիշէն պիր զաթ սայմա պուլունըյօր։ Սաթլընա չրգարբլան պիթիւն էլպիսէլէր «Ֆէֆֆէրին» ենին «Ֆ-ուլիշ» սօն մտատանրն նիւմունէի թամմէսի տիր։ Չիւրիւք գումաշլար ասլա գուլ-լանըլմազ։ Ֆիյաթլարա կէլինճէ, մալ-լարընն իւսթիւնէ գօնուլան ֆիյաթ-լարը կէօրիւլտիւքտէ օլ վագրթ միւ-սապէգա ֆիքրի հասրլ օլմագ միւմքին օլապիլիր։

Աթիտէքի մուհավէրէնին տրգգաթ-լըճա օգուունմասը բէճա օլուրը։

—Գըլլըգ էլպիսէմիզի ՀԱՃԻ ՇԱՀԻՆ մաղազասընտան գալըմ,

—Ֆագաթ պու մաղազայա կիթմէք իչչուն խանրն օրթասընտաքի օ ուզուն նէրտիվէնլէրէտէն չրգմալը, քի՞մ եօրու-ռաճագ օրայա գատար։

– Զրգարբզ, պէխս եօգ, մաղազանրն սահիպի չօգ թէճրիպէքեար վէ գա-տրը պիր քիմէ տիր, իսթէկիմիզ կէօրէ շէտ վէ եէնի մտատ էլպիսէլիրի հէր եէրտէն զիյատէ օրատա պուլա-ճաղրզ. էկէր իսթէրսէք, խասսէթէն պիշտիրիրիզ, ֆիյաթլար տա օ տէրեճէ էհվէն տիր քի, սանրբսրն քի իչչն չէքիլմէք ֆիքրիյլէ մալլարընը էլտէն չ'գարմագա չալըշրյօր, օրատա 140 ղ.լզգ բալթօ 96 ղ.ս սամբըլրյօր։

—Վէ լաքին նա՞սըլ քեար իտտյօր։

—Քեար իտէր, չիւնքի՝ Եվէլա բէֆիգի եօգ քի՝ քեարրեր բայլաշրն. Խ-ենճ՝ մէսարիֆը չարսսյէսի օ տէրեճէ միթէէտիլ տիր քի, մարն ֆիյաթ ընը եիւքսէլթմէկէ մէճպուրը տէյ՛լ. Խ-ենճ՝ քէնտիսինի թանրյան վէ քէնտի հագգընտա թէվճիհիկ պէտէյէն չօգ միւշթէրիսի վար, հէր պիրինէն ազ ազ քեար իտէր, լաքին պու քեարլար՝ պիր պէօյիւք եէքիւն թէէքիլ իտէրէր, «Բէրբրխանեսինէ օթուզ զրուշրգ բօսթա բուլը կէօնտէրտիքլերի հալտ, սիվալլէրինին ճէվապլարընը տէրհալ ալընրլար։ Թէլէկրաֆա ճէվապ թալեպ իտէնլերին՝ թէլէկրաֆ իւմրէթինին այ-ըրճա կէօնտէրմէլերի իյճապ իտէր։

(Մ. Ֆարանրն թահվիլաթ վէ ագ-սիսն ճէտավէլի սօն սահիֆէմիզատ տէրճ օլունմըշ տըր։)

ՎԻԼԱՅԷԹԸ ՇԱՀԱՆԷՏԻ ՄՈՒԴԻՄ
ԹԻՒՃԱՐ ՎԷ ՍԱՐՐԱՖԱՆ
ՎԷ ՏԱՎԱ ՎԷՖԻԼԷՐԻ
ՎԷ ՍԱԻՐ ԱՍՀԱՊԸ ՄԷՍԱԼԻՀԷ
ՖԷՎԻԼԱՏԷ ԴՕԼԱՃԼԸԳ

Սթամպօլճա վէ վիլայէթը Շահանէ-ճէ վէ էվրօբատա մէվատտը ատլիյէ վէ սարրաֆիյէ վէ թիւճճարլյէ վէ նիհա-յէթի հէր տիւրլու խուսուսաթա տաբր իշլերի օլուպ տա. օ իշլերին նէրբէլէր-տէ գալմըշ վէ նէթիյճէսի նէ օլմուշ ի-տուկի հագգընտա մալիմաթը միւքէմ-մէլէ վէ սահիհէ ալմագ իսթէյէն զէ-վաթ՝ Գալաթատա Իզզէթ Բաշա խա-նընտա 5 նումէրօր Անտոն Ալիք էֆ.-ն՝ իտարէխանէսինէ օթուզ զրուշրգ բօսթա բուլը կէօնտէրտիքլերի հալտ, սիվալլէրինին ճէվապլարընը տէրհալ ալընրլար։ Թէլէկրաֆա ճէվապ թալեպ իտէնլերին՝ թէլէկրաֆ իւմրէթինի այ-ըրճա կէօնտէրմէլերի իյճապ իտէր։

ԷՄԱՍ. ԹԱՀՎԻԼԱԹ ԵՎ ՀԻՍՍԷ ՍԵՆԵՏԱԹԸ

ՈՒՆԷՎի 100ամէ 5

վէ զիյամէ հասբլաթ վէրիր.

1899 դեկտ.ին 1ինճի կիւնի ֆիյաթը

ԳԱԼԱԹԱՅԱ
ԹԱԼԻԼ ԲԱՇՆ. ԹԱՆԸՆՅԱ
ՍԱՐԲԱՖ Ա. ՖԱՐԲԱՆԸՆ ԵԱՆԸՆՅԱ

	Ֆէյմբ	ԹէՎԷՐԻԼ-1898ամէ		100ամէսի	
Օսմանլը 1888	L. 97 50	L.	5	5	12
Արժանթ. 1891	» 92 25	»	6	6	50
Պուլկար 1892	» 87	»	6	6	90
Սան. 100ամէ 4	» 98 25	»	5	5	08
Մէքսիկա 1893	» 68 50	»	4	5	80
Շընդենրէքէր					
Ռահվ էյմրը					
Սվլ.-Մաս թր.	Ֆ. 300	Ֆ.	15	5	
Իզմիր-Ասյան	L. 88	L.	5	5	65
Գասպ. (եէնի)	Ֆ. 360	Ֆ.	20	5	55
Անատօլու 1ին	» 500	»	25	5	
Տէր. Րիթիմ	» 480	»	25	5	20
Հիս սենտրը.					
Անատ. շէմէն.	L. 95/8	12	Շեմ.	6	20
Ր.ս Թիրթ.		»			
Տէ Պէրս	» 28 3/4	10	»	6	95
Պռանդա	» 41/4	20	»	23	50
Սիթի Ոնդրդ.	» 53/4	12	»	10	42
Կրօնի Ռիֆ	» 15 1/2	48	»	15	50
Ֆէրէյրա	» 21 1/2	60	»	13	95
Պանհվ. Էսթ.	» 63/8	29/6	»	23	15
» Տիր	» 09 3/4	15	»	7	70
Կինոպէրկ	» 031/4	8	»	10	68
Հէնրի Նուբ	» 81/2	25	»	14	70
Հէրթոթ	» 65/8	20	»	15	10
Մէյեր Զրլթ.	» 55/8	12	»	10	66
Բօպինսն	» 091/4	18	»	9	70
Վիլլաֆ Մ. Բ.	» 08 3/8	12	»	7	15
Ալեմեյ	» 121/4	30	»	12	25

Ուրիշ վաճառականաց ալիւն մասենդերի հասպլաթները, պէտէր մասենին սեփական թիմիկի մուտանէթէ, թանվիլիաթը ամբոթ իսիլմսի նպաստը տիգգաթա ալընմալը պրը։

Ցոհա զիյատ թանֆիլաթ ալմագ իսթեյէնլէր՝ Մ. Ա. Ֆարբայա միւրաճաաթ իսթեմէի տէրէը

ՍԱՐԱՖԻԹԷ
ԷՎՐՕԲԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 13 դեկտ.

Ընկիլ. էսհամը ինկ. Լիբ.	101—62
Օսմ. էսհամը աչլրը	22—50
» » գրանտը	22—50
» » » Բ	46—
» » » Գ	25—63
Օթօման 1871	103—15
Օսմանլը Պանգասը	12—75
Մըսրը տույ. մութթահրեթ	103—
Պաւլկար խթիբարգը	85—
Գամպիօ Բարիզ 3 այ վառէ	25—57

Բարիզ 13 դեկտ.

Ֆրանս. էսհ. 3 % ֆր.	100—50
» » 4 1/2 %	—
Եէնի Օսմ. էսհամը աչլրը	22—80
» » » գրանտը	22—80
Մէքսիկէլի	
Սէէրի Բ.	46—75
» Գ.	25—80
Բուսէլի չրմէնդիֆէրի	125—25
Օսմանլը Ռեժիսի էսհամը	286—
» Պանգասը	562—
Գրեքի լիսնէ	1000—
Միսվէյրիչ ագսիսնը	—
Իթալիա էսհամը	94—
Բոքոռիթէ Թիւրք	482—
Օսմանիյէ	417—
Տուան Օթօման	509—
Բարիզ Պանգասը	—
Մրանեօլ	66—75
Թրանսվաալ	51—
Գամպիօ 3 այ վառէ	25—32

Վիէննա 13 դեկտ.

Լօնտրա իւզէրինէ գամպիօ	120—75
Բուսէլի չրմէնդիֆէրի ֆի.	60—25
Օսմանլը Ռեժի տգսիսնը	134—

Պէրլին 13 դեկտ.

Բուսէլի չրմէնդիֆ. (մարզ)	121—35
Լօնտրա իւզէրինէ գամպիօ	20—22
Բարիզ » »	80—80

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. Ոսմ. տիւն տգչ. գաբ.	24—34
» » » էն եիւքսէք	24—39
» » » էն ալչագը	24—33
Պաս. ոսգակ ալչլրը	24—32
Թահվիլաթը Օսմանիյէ	89—
» Բ.	46—
» Դ.	27—30
Բուսէլի չրմէն. տգլմ. գրնա.	122 -
» » էն եիւքսէք	123—62
» » էն ալչագը	122—
» » ալչլրա	122—
Աքչէ ֆոխրի	—
Բէյօր »	—
Հէվալէսիզ »	—

ՊԱՆԳԻ ԱԳԻՍՈՎԼԱՐԸ

	Ֆրգ.
Բէյի տգսիսնը	286
Սկկարէյի Ա.	Օս. Լիր. —80
» Բ.	—50
Թրամվայ	7—15
Ֆոնդիսանս	2—15
Օզալիսանսի Թրամվայ	494—
Ասիբանս	4—45
Գրէտի Բէնեքալ	2—37
Մսսէլիէ Օթօման	3—11
Լոքոմ	127—
Պանգ Նասիոնալ տր Նրէս	410—
Թրանսվաալ	49—
Բընթիրմ Թահվիլաթը	479—
Պէն Գանս. ֆէյնի 3 կրնե բոմբէլ	—
» » » » » »	—

ԱԳՋԷԼԻՐԻՆ ՖԻՏԱՐԸ

Օսմ. լիրասը 100 գրշ. տան	գրշ. բ.
Գեյրազ մէհխանյէ ֆարգը	108—04
Մէթալիք	094—30
Ինկիլիզ լիրասը	110—25
Ֆրանսզա ալթընը	87—30
Բօլ	20—
Գրէմից ալթունը	51—06
Գարզոն գայմէսի	8—60

ԳԱՄԲԻՈ

Լոնտրա	109—10
Բարիզ 3 այ վառէսի	23—05
Ֆլորէն Մոնա	10—97

ԻՏԱՐԷԻ ՄԱԽՍՈՒՄԸ

ԻթԽաբ.—Քեան. էվվէլին 25ինճի վէ 26ընճը կիւնէրի եօրթու օլմագ միւնասէպէթիյլէ սապահկարը ատալարտան քէօբրիյէ իլգ, վէ ագշամկարը քէօբրիւտէն ատալարա սոն սէֆիէրլէր իճրա օլընմայանագ սրը։

* * *

Շիտտէթլի լտոս հավալարբյլա թիրի վէ գար ֆուրթունալարընտա ումմ սոն բասթալարը պիրէր չէրեկէք էվվել հարաքէթ իսթճէկի կիպի, սապահկարը քէօբրիւտէն ատալարա, վէ ագշամկարը ատալարտան քէօբրիյէ իճրա օլընան սէֆիէրլէր իլէ բազար կիւնէրինէն մատատա կիւնէրտէ սապահկարը ատալարտան քէօբրիյէ իճրա օլընան իլգ վէ ագշամկարը քէօբրիւտէն ատալարա կրֆա իտիէն սոն սէֆիէրլէր իճրա օլընմայանագ սրը։

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊՐ ՍԷՐԱՕՓԷՐԻ
ճանիպը ալիսինտէն.

(21) Հայտար Բաշատա տէբտէսթը ինչա պուլընան Մէքթէպը Թըպպիէի Շահանէ իչիւն իսլամ մուգարբէր պուլընան տէմիր չէրչիվէլէր՝ չէրաթը մախսուսէի մուգարբէրէ իլէ մէվզբի միւնագասյա գօնբլարդընտան, վէ քեան. էվվէլը Բումինին 4ինճի ճումատա էրթէսի կիւնիւ իհալէի գաթիյէսի իճրա գբլընաճաղընտան, թալիպ օլանլարըն եէվմը մէզգիւբէ գատար իսթիհքեամ վէ ինչաթ տաիրէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի։ 3—1

* * *

(22) Շէրէֆ հիւլուլի թէգաբրուպ ինէն չէհրը Բամոզանը Շէրիֆպէ ճիւնուտը ձէնապը Շահանէյէ իթթաբիյէ միյանընտա վէրիմէգ իւզրէ նրեամիյէ էրզագ անպաբընա միպայեսաբ միւնագասյա գօնբլան 14000 գբյէի հէտիտ գէյթունէն պէհէր գբյէսի 2 գ. 35 բարատա թալիպի էօհտէսինէ օլուպ, քեան. էվվէլին 6ընճը բազար էրթէսի կիւնիւ պիմիւնագասյա գաբրը գաթիսի իթթ, վէ էրթէսի սալը կիւնիւ 100ամէ 5 թէնգիլ գապուլ իարիէմէկկինէն, թէնգիլը ֆիյաթլա իթայա թալիպ օլանլարը՝ միւտտէթը մէզպուրէ զարֆընտա մագամր վալէսի Սէբասքէրի Լէվազիմաթը Ումմիյէ տաիրէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի։ 3—1

Տէրսատէթ հարիդ գուլէսինին 315 սէնէսի մարտը իսթիտասընտան աղտ. Նիհայէթինէ գատար հարիգլէր իսպարիյէսի օլան 1040 գ.ը հավի նիգամիյէ սուրէթի գաղէն գայի օլմուշ օլուպ, 15 կիւնէ գատար տաիրէի Ասքերիյէ Մուհասեպաթ 4ինճի չիւպէսինէ թէսլիմ իտիլմէգ իսէ՝ անըն եէբինէ տիկէր պիր սուրէթ վէրիլէճէկի իլան օլունը։ 3—1

Արագբյէճի Ճաֆէր Զէլեպի վագֆընտան Իսկիւսարտա վագֆը մէզքիւր ճամիի չէրֆի հավլուսընտաքի տուքքեանընն չէհրիսի 95 գ.լա թալիպի էօհտէսինտէ օլտուգընտան, զամմ իլէ իսթիյաբընա թալիպ օլանլարը թարիխը իլանտան իթթիբարէն մահը հալը Բումինին 11ինճի ճումատա էրթէսի կիւնիւնէ տէկին բէյ ագճէլէրինի միւսթահրպէն Խաղինէի էվգաֆ Մուհասեպէի Ումմիյէ իտարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի։ 3—1

1 քեան. էվվել 315

Շէհիա Մէհմէտ Բաշա վագֆընտան Պէօյիւք Զէքմէճէ գասապասընտա նրսֆ հիսսէսի մահլիլ օլան պիր պապ Քէմեր խանընն սիմ մէճիտի 19 գ. հիսապլյա 5100 գ.տա թալիպի էօհտէսինտէ օլարը՝ Զաթալտա միթէարբըֆլըզընտան ալընան 17 թբլր. սանի 315 թարիխի թահրիրատա պէյան օլընմը օլարզընտան զամմա թալիպ օլանլարը 100ամէ 10 նիսպէթինտէ թէէմին ազճէսինի միւթասէրրէֆէն սէնէի հալիյէ քեան. էվվէլինին 10ընճը կիւնինէ գատար Տէրսատէթտէ Եվգաֆը Հիմայուն խազինէի ճէլիլէսի Մուհասեպէի Ումմիյէ իտարէսինէ վէ մահալինճէ մէճլիսը իտարէի լիվա վէ գազայա վէ Եվգաֆ միտիրլիկինէ միւրաճաաթ էյլէմէլէրի։

23 թբլր. սանի 315 5—5

ԵՎԳԱՖԸ ՀԻՄԱՅՈՒՆ

Պէհէլէրինին նրսֆը լիրա 100 գ.ան նագտէն իպա վէ նրսֆը տիկերի Ֆազինէի Եվգաֆը Հիմայունա մախսուս սուրէթ վէ սերկի իլէ մահսուպէն թէսվիյէ օլունմագ իւզրէ աթիւզգիբ մահկիմաթը իչուն 1315 սէնէսի թբլր. սանինին 29ընճը կիւնիւնտէն իթթիպարէն քեանունը էվվէլին 6ընճը բազար էրթէսի կիւնիւ սաաթ 10ա գատար միւզայէտէսի իճրա օլընաճաղընտան, թալիպ օլանլարը՝ գբյէմբը մուխամէնէնին էօչրիւնէ միւսավի թէէմին ագչէլերի իլէ պէբաալէր Մահկիմաթ իտարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի՝ 2ինճի տէֆա օլարագ իլան օլունը։

..12842.— Գալաթատա Եէնի ճամի մահալլէսինտէ Քիւրէքճիլէր ճատտէսինտէ 63 նումէրօլը թէրպիէն 80 զբրա արատա մէպնի վէ չէհրի 160 գ.ը քիրալը միւլ մա կէտիք պիր պապ քիւրէքճի տիւքքեանընն 120 սէհիմտէն 33 սէհիմը թամմ վէ 2 սէհիմինին տէ բուպ հիսսէսի. հաճի Մահմուտ էֆ.։

..19165.—Գալաթատա Եէնի ճամի մահալլէսինտէ Քիւրէքճիլէր ճատտէսինտէ 54 նումէրօլը թէրպիէն 80 զբրա արատա մէպնի չէհրի 160 գ.ը քիրալը միւլ մա կէտիք պիր պապ քիւրէքճի տիւքքեանընն 120 սէհիմ իթթիպարը յլա 50 սէհիմ հիսսէսի. հաճի Մահմուտ էֆ.։

..150000.— Պաղչէ Դարուսընտա Խուպեար մահալլէսինտէ Համիմիյէ ճատտէսինտէ 38 նումէրօլը թէրպիէն 87 զբրա արատա մէպնի ֆէվգինտէ օտայը հավի վէ չէհրի 10 սաաթ լիրան Օսմանի քիրալը քեարկիր 2 պապ տիւքքեանընն կէտիքլէրինին պիթիւնի. հաճիզ Էսմէր էֆ.։

..30000.— Խասքէօյտ Քէչէճի Բիրի մահալլէսինտէ Քէօբրիլի սոգաղընտա 5 նումէրօլը թէրպիէն 200 զբրա արատա մէպնի 6 օտա վէ 2 սուֆա վէ 1 գույու վէ 1 սարընճճ վէ 60 զբրա պաղչէյի միւլթէմիլ ախշապ պիր պապ մէնզիլին պիթիւնի. հաճի Մահմուտ։

..60000.—Խասքէօյտ Քէչէճի Բիրի մահալլէսինտէ Պամամճը Ավրամ սոգաղընտա 3 վէ 5 նումէրօլը թէրպիէն 400 զբրա արատա մէպնի 12 օտա վէ 2 սուֆա վէ 1 գույու վէ 1 սարինճ վէ ֆէվգինտէ 2 տարացա վէ 148 զբրա պաղչէյի միւլթէմիլ ախշապ պիր պապ մէնզիլին պիթիւնի. հաճի Մահմուտ։

..17500.—Ֆաթիհտէ Սինան Աղա մահալլէսինտէ Աֆիգ Իմարլթ սոգաղընտա 21 նումէրօլը թէրպիէն 110 զբրա արատա մէպնի 5 օտա վէ 2 սուֆա վէ 1 գույու վէ 30 զբրա մաթպախ մահալի իլէ 75 զբրա պաղչէյի միւլթէմիլ վէ չէհրի 140 գ.ը քիրալը միւթէհամմիլ ախշապ պիր պապ մէնզիլին պիթիւնի. հաճի Հիւսէյին։

..12000.— Մուսալլատա Շէյխ Ֆէրհատ մահալլէսինտէ Մուսալլա ճատտէսինտէ 38 նումէրօլը թէրպիէն 100 զբրա արատա մէպնի մուգատտէմա միւլք մա կէտիք 164 զբրա պաղչէ իլէ պէրպէր տիւքքեանը օլուպ, էլեէվմ իքի օտայը միւլթէմիլ պիր պապ մէնզիլին պիթիւնի. հաճի Հիւսէյին։

..9260.— Զարչուի Քէպիրտէ Այնանճլարպայը ճատտէսինտէ 5 նումէրօլը թէրպիէն 45 զբրա արատա մէպնի վէ չէհրի 200 գ.ը քիրալը քեարկիր պիր պապ չուգաճը կէտիկինին 54 սէհիմ իթթիպարը.լա 10 սէհիմ հիսսէսի. հաճի Մահմուտ։

..7000.— Դարակէօմրիւքտ Ցէրվիշ Ալի մահալլէսինտէ Ցրակօման սոգաղընտա 7 նումէրօլը թէրպիէն 80 զբրա արատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 90 զբրա պաղչէյի միւլթէմիլ ախշապ պիր պապ մէնզիլին պիթիւնի. հաճի Մահմուտ։

..5000.— Ճիպալիտէ Իւսքիւպի մահալլէսինտէ Քիւչիւք Մուսթաֆա Բաշա ճատտէսինտէ 8 նումէրօլը թէրպիէն 120 զբրա արատա մէպնի 7 օտա վէ2 սուֆա վէ2 գույու վէ 1 սարինճ վէ 150.զբրա պաղչէյի միւլթէմիլ ախշապ պիր պապ մէնզիլին բուպ հիսսէսի. հաճի Մահմուտ։

..5250.— Էյուպտա Ճամիի Քէպիր մահալլէսինտէ Օյունճագճբար սոգաղընտա 5 վէ 7 նումէրօլը թէրպիէն 100 զբրա արատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 125 զբրա պաղչէյի միւլթէմիլ ախշապ պիր պապ մէնզիլ իլէ իթթիսալինտէ պուլընան արանը պիթիւնիւ. հաճի Հիւսէյին։

..2500.— Թօրգաբուտա Պայազիտ Սզա մահալլէսինտէ Եօզուրխանէ սոգաղընտա 3 վէ 5 վէ 7 նումէրօլը թէրպիէն 90 զբրա արատա մէպնի ախշապ մուգատտէմա 3 պապ ախբը էլեէվմ պիր պապ տիւքքեանընն նրսֆ հիսսէլէրի. հաճի Մահմուտ։

..4000.. պէտէլը միւզայէտէսի 4000.— Պապը ճաֆէրիտէ Բիւսթէմ Բաշա մահալլէսինտէ Լիմոնճը սոգաղընտա 2 նումէրօլը թէրպիէն 24 զբրա արատա մէպնի 1 օտա վէ 1 պաթրումը միւլթէմիլ վէ չէհրի 40 գ.ը քիրալը պիր պապ գահվէ տիւքքեանընն նրսֆ հիսսէսի. էօրիւճիւ Հիւսէյին։

..4000 .. պէտէլը միւզայէտէսի 4000.— Սիլիվրի Դարուսընտա Խանճը Դարակէօզ մահալլէսինտէ Սիլիվրի Դարուսը ճատտէսինտէ 11 նումէրօլը թէրպիէն 100 զբրա արատա մէպնի 3 օտա վէ 1 գույու վէ 60 զբրա պաղչէյի վէ թահթընտա սէբէթճի տիւքքեանընը միւլթէմիլ ախշապ պիր պապ մէնզիլին պիթիւնի. Հիւսնի։

..6000.— Գատրկատա Պօսթան Ալի մահալլէսինտէ Մէհմէտ Բաշա եօգուշընտա 40 նումէրօլը թէրպիէն 40 զբրա արատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆայը հավի ախշապ պիր պապ մէնզիլին պիթիւնի. Համզա։

..5000.— Զարչուի Քէպիրտէ Ունճը Օղլու սոգաղընտա 17 վէ 15 քեարկիր վէ պիր քէմեր թահթընտա 2 ատէտ գույումճը կէտիկինտէն անճագ 15 նումէրօլը թէրպիէն 8 զբրա արատա պիր պապ գույումճը կէտիկինին պիթիւնի. Համզա։

..3375.—Գօսգատա Մէքպան Պաշը Եագուպ Աղա մահալլէսինտէ Հասան Բաշա խանը իւսթ գաթընտա 2 նումէրօլը թէրպիէն 50 զբրա արատա մէպնի պիր պապ օտանընն 3 բուպ հիսսէսի. Համզա։

..200000.— Պաղչէ Դարուսընտա Շէյխ Մէհմէտ Քէյլանի մահալլէսինտէ Պալըգ Բազարը ճատտէսինտէ 118 վէ 120 նումէրօլը թէրպիէն 270 զբրա արատա մէպնի 19 օտա վէ 3 սուֆա վէ 1 ճամէքճան վէ թահթընտա կէտիքլէրի ախէրին էօհտէսինտէ օլան 3 պապ տիւքքեան միւլքիյլէ միւլք մա կէտիք պիր պապ տիւքքեանը միւլթէմիլ սէնէվի 140 լիրան Օսմանի քիրալը Արբան Խանը տիմէքլէ արիֆ պիլա կէտիք պիր պապ խանընն սիւլսան հիսսէսի. հաճզ Էսմէր։

ԷՐՄԷՆԻ ԳԱԹՕԼԻՔ Ս. ՅԱԿՈԲ ԹԱՍԹԱՄԱՆԷՍԻ ՍԻԿԱՐԱ ՔԵԱՂԸՏՍ

Նիչէ սէնէլէրտէն պէրու զիյրը ճէնահընտա պինլերճէ ֆուզարա վէ պիչարէկեանը սայէի իհսանվայէի հազրէթը Բատիչահիտէ մուհաֆազա իտուպ պարբնտբլան վէ էյհալեթուհազիրի պարբնտբրմագտա պուլընան Բանկալթիտէ վագը Երվէնի Գաթօլիք Ս. ՅԱԿՈԲ խաթախանէսինին մէնֆաաթընա օլարագ իսմալ իթթիբրիլէն Ս. ՅԱԿՈԲ սիկարա քեաղըտլարը 3 նէվ օլուպ, պէհէր ճինսի խալիսէթ, լեթաֆէթ, վէ սեռնիմմէգզլիկի ճիհէթլերինէ բրացա իպգերինտէ պուլընան պիճիմէ պումագուլէ քեաղըտլարա հեր հալտէ ֆաիգ օլամագլարը պէ իչթիպահ սրը։

Իչպու չերաթի իլէ վէ պա խուսուս զայէթ էհվէն ֆիյաթլա հիւրմէթլու էհալիսիզէ թագտիմ գրլընան պու քեաղըտ՝ թիթիւնէ մէրգը օլանլար թարաֆընտան ֆուզարաբէրվէրլիք վէսիլէի խայրիյէսիյլէ քէնտի մէնֆաաթը չախսիյէլերինի տախի վըգայէ խէճէլլերի ճիհէթլէ, սեգավարը հիսսանի գապուլ օլամաղը չիպչէհէտէն վարէսթէ տիր։

Թեճրիպպէ իտինիզ Ս. ՅԱԿՈԲ քեաղըտընը. անըն պիր քերբէ թատընը ալան՝ իսթիմարինէն կէրի տուրամագ։

Ալի Իրվ Ալէա՝ 150չէր եաբրագը 60 ատէտ տէֆթերի հավի գուրթու, ֆի 25 գրշ.

Ալի Իրվ Ալէա՝ 150չէր եաբրագը 10 ատէտ տէֆթերի հավի գուրթու, ֆի 5 գրշ.

Պիրինճի Նէվ՝ 150չէր եաբրագը 90 ատէտ տէֆթերի հավի գուրթու, ֆի 12 1/2 գրշ.

Իրգինճի Նէվ՝ 100էր եաբրագը 80 ատէտ տէֆթերի հավի գո Շու ֆի 6 1/2 գրշ.

Իչպու քեաղըտլար՝ Պէչիքթաշտա Մ. Ի. Գասթէլի վէ լիւրէքեասը ֆապրիգասընտա իսմալ օլունը։

Ումմմ տէբօսը՝ Գալաթատա Գօմիսիօն խանը թահթընտա 23 նումէրօլը Վրոյը վէ գումրանեասը մաղազասընտա վէ ալէլ ումմմ թիւթիւնճի տիւքքեանլարընտա պուլընը։ 27—40

ՐՕՍԻԱ
ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

COMPAGNIE ROSSIA D'ASSURANCES

1881 մարտ 20 թարիխի իւքագը իմբէրաթօրի իլէ թէէսիս գբլընմը օլան իշպու գումբանեանըն մէրքէզի՝ Բէթերպուրկտա պէօյիւք Մօրսքատատա 37 նումէրօ,ըօթէլը մախսուսընտա քեանն։

Տէօրթ նէվ սիկուրթա, եանի ԵԱՆԿԸ.— ԷՕՄԻՐ.— ՆԱԳԼԻՑԱԹ.— ԳԱԶԱԼԱՐ։

Գումրանեասընն Շարգ մուֆէթթիչը ումմումի Ա. ՀԻՐՄԻԴԶ

Գալաթատա բբէրիմ էսէրիտէ (Կեօրբիյան եուլի եէրէ)

Ֆրգ.

1898 սէնէսինտէ թահսիլ օլունան բրիմ 34,775,462
Թէէմինաթ ագչէսի 121,765,333
1881 սէնէսինտէն պէրու գումբանեա քէնտի միւշթերիներինէ թէէտիյէ իթթիրուտուզը մէպալիգ 164,172,000 ֆգ.ը կէչմիշ տիր։

Թիւրքիա իշիւն ասէնթ ը ումումիսի
ԹԷՈՏՕՐ ՐԷԲԲԷՆ

ԻՏԱՐԷԻ ՄԱԽՍՈՒՄԸ

Իշպու 1899 Դեկտ.ին 11ինճի կիւնինտէն իթթիպարէն

ԱՏԱԼԱՐ ՎԷ ԱՆԱՏՕԼ ԹԱՐԻԳԻ

Ատալարտան տեբբէյ

ՍԲ.Ֆ.

2 45 Գ. Ա.ա., Հէյդէլբ, Պուրկազ, Դէնիզլը.
3 15 Բէնտիք. Գարթալ, Գ. Ա.ա., Հէյդէլբ, Պուրկազ, Գէնիզլը, (Գ. Ա.ատատան ուսաթ 3ա.).
9 Դարթալ, Գ. Ա.ա., Հէյդէլբ, Պուրկազ, Գէնիզլը. (Գ. Ա.ատատան ուսաթ 9. 30ա.).
Բէօբբէրտէն Ատալար ճանէրդէն
4 Գէնիզլը, Պուրկազ, Հէյդէլբ. Գ. Ա.ա. Գարթալ, Բէնտիք.
10 Գէնիզլը, Պուրկազ, Հէյդէլբ, Գ. Ա.ա., Գարթալ, Բէնտիք.
11 Գէնիզլը, Պուրկազ, Հէյդէլբ. Գ. Ա.ա.

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ

Ատալարտան տեբբէյ

3 30 Բէնտիք, Գարթալ, Գ. Ա.ա., Հէյդէլբ, Պուրկազ, Գէնիզլը. (Գ. Ա.ատատան ուսաթ 4.15ա.).
9 Գարթալ, Գ. Ա.ա., Հէյդէլբ, Պուրկազ, Գէնիզլը, Գաբարքէս. (Գ. Ա.ա., ատան 9.30ա.).

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ

Բէօբբէրտէն Ատալար

4 Գաբարքէս, Գէնիզլը, Պուրկազ, Հէյդէլբ, Գ. Ա.ա., Գարթալ.
10 Գէնիզլը, Պուրկազ, Հէյդէլբ, Գ. Ա.ա., Գարթալ, Բէնտիք.

ԱՏԱԼԱՐ ՎԷ ԱՆԱՏՕԼ ԹԱՐԻԳԻ

Բազար կիւնլէրի Ատալարտան ուսաթ Ատալար
Վէ Ատալար ճանէրդէն տեբբէյ

3 Հէյդէլբ, Գ. Ա.ա., Մալթէբ, Գարքանէզ, Ջաբզ Գօթանզ, Գալամզէ, Մօսա.

Բէօբբէրտէն Ատալար Վէ Ատալար ճանէրդէնէ
10 45 Մօսա, Գալամզէ, Ջաբզ Գօթանզ, Գարքանէզ, Մալթէբ, Գ. Ա.ա., Հէյդէլբ.

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ

Բէօբբէրտէն Ատալար Վէ Ատալար

10 45 Մօսա, Գալամզէ, Ջաբզ Գօթանզ, Գարքանէզ, Մալթէբ, Գ. Ա.ա., Հէյդէլբ.

Հաճցսար Բաշն Թարիգի

Ատալար Հէգդէսէրէրէ Գիւրիւզլի Բէօբբէրտէն

ՍԲ.Ֆ.

1 Էրգիչէհիրի կիւնէ
3 47 Բէնտիկի կիւնէ
5 53 Բէնտիկի կիւնէ
7 03 Բէնտիկի կիւնէ
8 15 Իրմիսան կիւնէ
10 30 Բէնտիկի կիւնէ
11 30 Բէնտիկի կիւնէ
Հայտար-Բուլուան
2 26 Բէնտիքտէն կելէն
3 12 Բէնտիքտէն կելէն
4 21 Բէնտիքտէն կելէն
6 05 Իրմիսանէն կելէն
7 35 Իրմիսանէն կելէն
9 27 Բէնտիքտէն կելէն
11 Բէնտիքտէն կելէն
12 05 Էրգիչէ հիրտէն կելէն

ԳԱՏԸՐԲԷՕԳ ԹԱՐԻԳԻ

Եէվմիթէ		Բազար	
Բէօբբէրտէն	Գաբարքէս տեբբէյտէն	Բէօբբէրտէն	Գաբարքէս տեբբէյտէն
ՍԲ.Ֆ.	ՍԲ.Ֆ.	ՍԲ.Ֆ.	ՍԲ.Ֆ.
2 30		2 30	2 30
3	2 30	3	3
3 45	3	4	4
4 30	3 45	4 15	5
5 15	4 30	5	
6 15	5 15	6	6
8	6	7	7
9 15	7 15	8	8
10	9	9	9
10 45	10	10	10
	10 35		10 50
11 30	11 20	11	11
12	12	12	12

1852ՏԷ ՄՈՒԼՍԷՍ

ՏՕԳԹ. Մ. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ ՎԷ ՕՂԼՈՒ
ԱՄԷՐԻԳԱԼԸ ՏԻՇ ԹԱՊԻՊԼԷՐԻ

Ն ? 396 ՊԼԷՅՕՂԼՈՒՆՏԷ ՏՕՂԼՐՈՒ ԵՕԼՏՊ 396 Ն ?

(Ծանր պիրախանէսինին իսմի գաբրնպա. Զբպա-գէճանլարը Ռա գարբլընտա)

ԷՆ չէտիա ադրբբը օլան տիշլերի միւքէմմել ալէաթ վասրթասբյլա դէր տէֆտա տօլտուրբբրբար. ՀԱԲԸ ԷԼԷ ԷԼԷՆԼԷՐԷՆ ՀԱԲԸԸԸ ԷԼԷՆ ԷԼԷՆԼԷՐԷ՝ չարթ տբը։

Նէվինատ պիր ուսուլ իլէ տայանբգլը, գաբիֆ վէ թապիի տիլին թբպգբբը էյրէթի տիշլէր եաբարլար, վէ Ե-ԼԸ ԷԼԷՆ ԷԼԷ-ԼԷՆԼԷՐԻ ՀԼԻԼԷՆ՝ ԷԼԷԼԷՆԼԷՐԻ՝ Վէ ԷԼԷՆԼԷՐԻՆ ՀԼԻԼԷՆ թէէմին իտբբլը։

Ադրբգ իսաթ պրբգլարը թէմամբյլա թէտաալի օլունը. վէ ուլուշբբբը իտամբար վէ միւքէմմել քերբէթինլէր վասրթասբյլա ադրբբբգթա տիշ չբգաբբլբբ։

Զէյլ.—Ամէրբգա ատէթի ուսֆիպինէ, գբլ ժէվսխինտէ բազար կիւնէբի ատ (եոլէնէ էտտբ), վէ հէր կիւնե (Ե-ԸԸ ԷՆԷԷԷ էտտբ) Պէյօղլունտաքի մահալը մախտուստա խասթա գապուլ օլբ։

ՎԷՆՍԱՆ ՖՕՅԱՃԵԱՆ

Մրամալալա Պալլէ Գաբո-սրնպա ճէլալ Պէյ խանը էրրիսալինտէ Ն ? 1 ԷՆԷՐԷ ՍԳԼԷՐ ՄՈՒԼԵՍԱՐ.

ՍԷՕԶԷ ՎԷ ՃԷՐՄԱՀԼԷԼԱ ՄԻՒՔԻԱԼԻՊ
ԱԼԷՍԱԹ ԹՈՒՃԱՀԱՐԸ

Մէղքիւբ մաղազատա կէօզէ վէ հէրբահլբդա միւքէալլիգ էնվաի ալէաթ ու էտէվաթ Թօրատան վէ բէրաքէնէ օլարագ ֆիւրուխթ օլունը։

Իգճիւմէ, եումուշագ վէ սէրթ լասթիգատէն (ֆասլասան) մատամուլ մէվատտաբ միխթէլիֆէ, գասբգ պաղլասը, էնվաի չիրինկալար, էլէքթրիգ մաքինալարը, միզան իւլ հավա (պարօմէթրը), միզան իւլ հարարէ (ՌէՎՕՄԷԹՐ) վէ էյի հինս կէօզլիկլէր պուլընմագտա տբը։

Մ. Վէնսան Ֆոյաճեան՝ հէր նէվ սբբարբբաթ վէ թամիրաթը էհվէն ֆիյաթ իլէ իճրա վէ տէրէօհտէ իտբբ։